

2739
2740
2741

2742
2743
2744

26
H-30
18863

2010

1905

my 58

2012

75

Printed in Turkey

15



ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԲՈՅ ԿՐԵՍՏՈՎԵ
ՀԱՅ ԱԽԵՏԱՐԱՆԱԿԱՆ

ԿՈՉՈՒԱՆ ՏԵՏՐՈՒՄ



Ի ԿՈՍՏԱՆԴՆՈՎՈԼԻ
Ի ՏՊԱՐԱՆԻ Յ. ՄԻԴԵՆՏՍԵԱՆ
— ԱՅԲ —

281
281.6 ✓ ՊԵՏՎԱԾՈՒԹՅԻՆ

ԲԱՆ ԿՐԵՍՏՈՆԵ

ԸՆԴՀԱՄ

ԲԱՆ ԱՌԵՏԱՐԱԿԱՆ

ԿՈՉՈՒԱԾ ՏԵՏՐԱԿԻՆ

ՀՐԵՄԵՑՔ

Տ. Տ. ՅԱԿՈԲԱՅ ԱԽՈՒԱՆԵՐԵԱԼ

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԵՒ ՎԵՀԱՓՈԽ

ՊԱՏՐՈՒԹՅՈՒ

ԴԿԱՍԵՐԵՈՒԹՈՒՅ

Դ ՏՊԱՐԱՆԻ Յ. ՄԻՒՀԵՆՏԻՍԵԱՆ

= 1852 =

“ Բանվէ յայտնելց է բարիութեանն Ապո-ծոյ
 “ յերկնից ՚ի վերայ ամենայն ամբարշտութեան և
 “ անիրատութեան մարդկան . որք զշշմարդութեանն
 “ Ապո-ծոյ անիրատութեամբ ունին = Ա ասե զե
 “ գիտութեանն Ապո-ծոյ յայտնի է ՚ի նոստ ,
 “ չանվէ Ապո-ծոյ իսկ յայտնեաց նոյս = :

(Հառիք. ա. 18-19.)

“ Նախանդեցարուա այսուհետեւ Ապո-ծոյ՝ և
 “ կայդէս հայկականի շարակիօսինն ո՞յ =

(Յան. Դ. 7.)

Լ ա յ ց ւ լ ե լ ո ւ ՞ ի ը ր ո ւ թ ե ն ի և ը լ ո ւ ն չ ս ո
 ՞ի ի օ ս ե ս ց ի ն զ ն ե ն գ ո ւ թ ե ն ։

(Սաղմոս. Եթ գլ. 13. համար) :



ՀԱՅԱԶԴԻ ԵՎԲԱՅՐՆԵՐ

|| Ի միայն հաւատքէն կախուած
ըլլալով մարդկային թէ՛ անցաւոր թէ՛
հանգերձեալ կենաց երջանկութիւնը
կամ թշուառութիւնը, թեթեւ բանի
մը տեղ չենք կրնար գնել աս նիւթիս վը-
րայօք եղած երկպառակութիւնները :
Ուստի ծանր պէտք է որ քննեմք ան ա-
մեն վարդապետութիւնները՝ որ Առեպա-
րակախան անունին տակ ծածկուած՝ մեր ա-
մեն միտքերը կը խռովիեն . (և գուցէ ո-
մանց խիղճն ալ անհանգստութեան մը
մէջ կը ձգեն), որ չըլլայ որ առաքեալը
մեզի ալ ըսէ , “ Վի անմիտ գաղատացի-
ներ , ով նախանձեցուց ձեզի ճշմար-
ու տութեան չի հնազանդելու : ” (Պա-
ռա . կ . 1 .)

“ Ատուգութեամք կ'ըսեմ . Քրիստոնի
և չեմ ստեր . կը վկայեն ինձի իմ
միտքս սուրբ ոգւով : Որ ինձի

ա խիստ արտմութիւնն է և անպակաս ցա-
 յ ւեր իմ սրտիս : Այս ուխտիւքը կը խլնդ-
 ա բէի ես ինքնին նզովուիլ Քրիստոսէն
 ա իմ մարմնական եղբայրներուս և աղ-
 ա գականներուս համար : « (Հայութ. թ. 1-3.)
 Աւխտիւք կը խնդրէի՝ կ'ըսեմ, ես ինք-
 նին նզովուիլ Քրիստոսէն, քան եթէ մէկ
 մարմինը և մէկ հոգին, կամ որ նոյնն է,
 մէկ հացը և մէկ մարմինը Բաթիլնեան
 խառնակութեան մէջ տեսնել : Այսինքն
 թէ « Ամենքնիս Արդւոյն Աստուծոյ հա-
 յ ւատքին և գիտութեանը միաբանու-
 ա թեան մը հասնելու » (Եփե. դ. 13.)
 տեղը ըլլալու է եղեր որ տեսնամք ամեն
 մէկերնուս վարդապետութիւնը մէկըզ
 մէկու անմիաբան . ան ալ շատ տեղ
 յայտնի վարդապետութեանց մէջ :

Աւետարանին մէջ ոչ երբէք գտնուած
 է անանկ խօսք մը որ Քրիստոս գործքով
 ալ կատարած չըլլայ . ինչպէս նաև Առա-
 քեալը որ անոր Ճշմարիտ հետեւողներն
 են : Աւրեմն անոր աշակերտաներն ալ
 պարտին իր առաջնորդութեամբը վար-
 ուիլ, և քարոզածնին Գործունք ալ կատա-
 րել : Աւ թէ որ « Կապեն մարդկան ծառ
 անը և կրելու դժուար բեռեր, և մարդ-

" կան ուսերուն վրայ գնեն , և զանոնիք
" իրենց մատովը շարժել չեն ուզեր ո՞նէ՝
Ճրէից և Դալիրներուն և փարիսեցինեւ
" ըրուն " (Առաք . իդ . 2--4 .) բաժինը ու
նին :

Արդ՝ առ ասանկ ըլլալով՝ Քրիստոսի
ամենայն հեղութեամբ կ'ըսեմք մեր բա-
նագատին , (Բան Աւետարանականին հե-
ղինակին) և Ամս քու աչքէդ գերանը
ո հանէ . և ետքը քու եղբօրդ աչքէն շիւ-
" զը հանելու նայէ : " (Պատկ . կ . 42 .)
1847 ին ՚ի Դալաթիայ տպեալ Աւետա-
րանական տետրակիներուն մէջ գրուած
" Աշխարհացին , անձնասեր , Գառամուլ Եշիւղյա-
" ն կանելը " (Ակադ . Երեւ 148 .) և նոյն իսկ
Բան Աւետարանականին մէջ գրուած " նա-
" խաղաղաբեալ ճարտիկ , սուրբ Գրոց հմաս- Աւետար-
" հագեա Արքեպիսկոպոս " (Երեւ 14 . և 7 Երեսի
ծառաօլութեանը մէջ) բառերը չի տեսնալով
կամ մոռնալով , Երկրօրդ Երեսին մէջ կը
քամահրէ Ճայոց Պատրիարքը՝ զիրենք
" մոլար աղանդապետներ . . . " անուանե-
լուն համար : Եւ թէ որ ձեզմէ մէկը
1848 թուականին տպուած Աւետարանա-
կան տետրակիներուն դ . թուոյն մէջ ու-
րիշներէն վճռուած՝ և հեղինակին հաս-
տատութեամբ գրած ածականները , և

իրենց կարապետը՝ կամ բողըքականութեան
հիմնադիրը եղող լուտեր Վարդապետին
ան աշանցվել ածականներն ալյաւելցնէ՝ ո-
րոնցմով Պապերը, Կարդինալները և Կոյ-
սընները պսակեր է, (Տե՛ 1850 ի՞ Վ ի-
շնառ պատել լուապերի վարույը պատճութեանը
մէջ, Գրեթե պապականութեանը ուրանալուն եպչը
ամեն էջերուն վըայ) ան ատեն արեւու լցոսին
պէս յայտնի պիտի տեսնայ՝ որ իրենք չ'են
համաձայներ « Աիրեցէք ձեր թշնամինե-
» ըր, բարի ըրէք ձեր ատելիններուն, օրհ-
նեցէք ձեզ անիծողները . . . » (Վ ուկ.
գ. 27.) խօսքերուն . որն որ կ'ուզէր՝ որ
մենք համաձայնէինք անսնց . (Տե՛ Բան
Ը-էպարակական, Երե՛ 2.) թէպէտ և ՚ի ըս-
կըզբանէ անտի համաձայնած եմք :

Հիմայ նախ ամենայն յարդութեամբ
ազդարարութիւն կ'ընեմ այն արդոյ ։ Ե-
ղինակին՝ որ մենք մեր թշնամինները հա-
մարած չ'ենք վիրենք . և եթէ իրենք՝ մեզ
իրենց թշնամինները համարելով այս Գիւ-
ռը ըրեր են նէ՝ (թէպէտ և իրենց ու-
նեցած խորին իմաստութիւնը կը խայտա-
ռակի ասով), յնաս չըներ . բաւական է
որ գիտնան՝ որ հան խրատականին պա-
րունակած ածականները հկեղեցւոյ թըշ-
նամւոյն կ'վերաբերի, և ոչ թէ մեր անձ-

նական թշնամւոյն : Ինչու որ Հայոց
Եկեղեցին աղէկ վարժած է « չարին հա-
կառակ չկենալու . » (Մատ . Է . 39 .) և
աղէկ գիտէ որ « ամէն մարդ , որ կ'ատէ
իր եղբայրը , մարդասպան է : » (Յօհ ա-
ռաջին կան . Ղ . 15 .)

Իրաւ որ՝ կ'ըսեմ , թէ որ Աւետարա-
նին՝ օրհնեցէն յեղ անիծողները . . . խօսքերը
իւնն մտադրութեամբ մ'ալ կարդալու
ըլլար նէ՝ մեծապէս պիտի ամըչնար իրեն
վկայութիւն բերելու . երբ որ « Աի
» բեցէք յեր թշնամիները , բարի ըսէք
» յեր առելիներուն , օրհնեցէք յեղ անի-
» ծողները » կ'ըսէ , և ոչ թէ Եկեղեցւոյ
թշնամիները :

Այդ աղնիւ բանադատը իր խօսքը
շուտով պիտի փոխէր այս նիւթիս վրայօք ,
թէ որ սուրբ գիրքերը կարդացած ըլլար .
ասոր համար՝ « Երեցն՝ յեր Աշխամիները ըսողին
սա խօսքերն ալ կը ցուցընեմ անոր :

« Իժերու ծնունդներ , ի՞նչպէս կարե-
» նաք բարիք խօսելու , որ չարեր էք . . .
» Ազգ չար ու շնացող . . . կեղծաւոր
» ներ . . . Վկանհաւատ և թիւր ազգ . . .
» (Մատ . Ժ . 34—39 . և Ժ . 7 . և Ժ . 6 .)
» Դուք սատանայի զաւկներ էք . . .
» (Յօհ . Ղ . 44 .) Եւ ան դարձեալ Պետ-

“ ըրոսին կ’ըսէ . կորսուէ՛ սատանայ . . . ”
 (Մատ . Ժղ . 23 .) Յովհաննէս աւետարա-
 նիչ աս ալ կ’ըսէ՝ որ “ չուանէ խարազան
 “ շինեց ու տաճարէն դուրս հանեց բո-
 “ լոր ոչխարները , արջառները . և հա-
 “ տավաճառներուն պղին ձները ցրուեց .
 “ ու սեղաննին կործանեց ” : (Գլ . ք . 15 .)
 (ուրեմն Քրիստոս հեղութեամբ վարուիլը մոռ-
 յել է :)

Յուգայու կաթուղիկեայց թուղթն
 ալ ասոնք կը պարունակէ :

“ Ասոնք են ատեցեալներ , իրենց ցան-
 “ կութիւններնուն ետեւէն գացող շոգ-
 “ մոգներ . իրենց սէրերնուն մէջ խար-
 “ դախութեամբ , ձեզի հետ ուրախակից
 “ կ’ըլլան . աներկիւղ անձերնին կը ճարա-
 “ կեն : Առվերէն տարութերեալ անջուր-
 “ ամպեր . սկտղակորոյժ՝ անպտուղ կրկնա-
 “ մեռ՝ արմատաքի խլուած ծառեր : ‘Օս-
 “ վու անսաստ ալիքներ , որ միշտ իրենց
 “ անձերուն ամօթը կ’փրփրեն . մոլար
 “ աստղեր , որոց խաւարին վիհը յաւի-
 “ տենից պահուած է : Ասոնք՝ իրենց ան-
 “ ձանց ցանկութիւններուն համաձայն
 “ գացող տրտնջողներ և շոգմոգներ են .
 “ և իրենց բերանները ամբարատաւանու-
 “ թիւններ կը խօսին . առ երեսս ակնա-

" ուռւ կ'ըլլան օդոի համար : " (համար
12—13—16 .)

Պօղոս ալ Եղիմասին ասանկ ըստւ :
" Ով ամեն նենդութիւնով ու խորա-
" մանկութիւնով լեցուն սատանայի որ-
" դի , ամեն արդարութեան թշնամի .
" վէս լոեր Տերջը ուղղամբաները Եկ-ընթէն : "
(Պարձ . Ժդ . 10 :)

Ասանք ցոյց տալով . Քրիստոսով կը խրա-
տեմ մեր իմաստուն բանագատար որ ա-
սանկ յայտնեալ խօսքերու դէմ չ'գրչա-
զինուի . և թողչ'խրատէ չ'այսց Պատ-
րիաբքը , ըսելով , (Տես Երեւ 2 .) " Տերոջը
" ծառային պէտք չ'է կոփւ ընել , հապա
" հեղահոգի ըլլալ ամենուն . սորվեցնող ,
" ոխ չ'պահող , հանդարտութիւնով իր-
" բատել հակառակ կեցողները . որ ըլլայ
" թէ Աստուած ապաշխարութիւն տայ
" անոնց՝ ճշմարտութիւնը ճանչնալու հա-
" մար : " (Երկրորդ Տիմ . ք . 24—25 :) Ա ա-
սըն զի՞ ան աղէկ սորված է կոփւ չ'ընե-
լու : Եւ թէ որ ըսէ՝ թէ " Այսպիսի
" խօսքեր չ'են վայելեր քրիստոնեայ եւ
" պիտիոպոսի և Պատրիաբքի մը սրբազն
" պաշտօնին ու իշխանութեանը . . . "
(Բան առելք . Երեւ 2 .) Անոր կ'ըսեմ որ Ա-
սպելոց թղթերը Գոնե անդամմը կար-

դայ նէ՝ այդ խօսքերուն պատասխանը կ'առնէ . որոց մէջէն որ հոս քանի մը խօսքեր ցուցուցինք : Եւ թէ որ սա խօսքերըն ալ ցոյց տամ՝ որ Պատրիարքական պաշտօնին բարձր իշխանութիւնը կը ցըցունէ , և որուն մէջ որ Երանելի Կարեալը վայելցուցեր է անանի խօսքեր , կարծեմ իր խորին տգիտութիւնը պիտի տեսնայ :

“ Եւ հիմայ բայցէն կը գրեմ , յառաջուց յանցանիք գործողներուն և ուրիշ ամենուն , որ թէ որ գարձեալ գամ նէ չ'պիտի խնայեմ . (ուրիշն Պօղոս ևս մոռցեր է հեղութեամբ վարուիլը .) . . . Կտոր համար ասիկայ հէռուէն կը գրեմ , որ եկած ատենս սասակութեամբ չ'վարւ ւիմ , իշխանութեանս համաձայն : ”
(Երկ . իրն . Ժկ . 2—10 :)

Տիտոսի ալ ասանի կը գրէ .

“ Պարտ է Եպիփակոպոսին . . . վերակացու ըլլալ վարդապետութեան հաւատարիմ բանին . որ կարող ալ ըլլայ վարդապետութեան ովզմառութիւնով միսիքարելու , և հակառակորդները կըշտամբելու : Վանդի շատերը անհնաւ զանգներ , ստախօսներ , և մտախաթներ են . . . վասն որոյ (Արեւոտացւոց միշտ ստախօսներ , շարաձմիներ , դատար-

”կապորաներ ըլլալուն համար) աւելի
”խստիւ կշտամբես զանոնք . որ հաւատք
”նուն մէջ առողջանան . . . Ալ խոստանան
”զլստուած գիտնալ . և իրենց գործքեւ
”րովը կ'ուրանան . պիշտեր և անհաւաններ ,
”և ամեն բարի գործերու անդիպաններ : ” (ա .
7—9—10—13—16 :)

Բան աւետարանականին ըսածին նա
յելով , (պես ելես 2 .) ” Կ'երեայ թէ առ
”խօսքերը ըսած ատենը՝ Պօղոս Եռաք
”եալը մոռցած է որ երբ որ Ակքայէլ
”Նրեշտակապետր՝ բանսարկու սատա
”նային հետ վլճելով պատասխան կու
”տար Առվականին մարմինին համար ,
”չհամարձակեցաւ ան հայհոյութեանը
”դատապարտութիւնը ինքը տալու . հա
”պա ըսաւ , Տէրը յանգիմանէ քեզ : ”
(Յու . 9 :)

Հոս կարեոր գործ մընէ նաև քննելը
որ Եկեղեցին երբեմն աղանդաւորները
կը նզովէ նէ՝ իշխանութիւն ունի մի .
Պօղոս Եռաքեալ առ Կորնթացիան գրած
առաջներորդ թղթին մէջ կըսէ . ” Ո՞ւր
”Տէրովը Յիսուսի Քրիստոսի անուամբը ,
”և իմ հոգիիս զօրութիւնովը հանդերձ
”մեր Տէրովը Յիսուսի Քրիստոսի՝ (զօ
”րութիւնովը) մէկտեղ ժողվութիք : Ամա-

“Ներ անանկը սատանային՝ մարմինը սատանալու համար, որ ոգին ապրի մեր Տէր Անհուսի Քրիստոսի օրովլը : ” (Գլ. Ե. 4-5 :)

Առ ստունային ճապնեց բառին վրայօք Աւետարանական տետրակի մը Հեղինակը ընդարձակօրէն գրելով՝ կը ջանայ ցուցընելու՝ որ Թայն Եշեղյիւն Դուրս Յըգել աղեաս է մէկ աղանդաւոր մը՝ առանց նզովելու . և աղեաս չ'ե՞ ո՛վ Եշեղյուն Դուները անոր Դէմ Գոյուեի, և աղեաս չ'ե՞ ո՛վ Եշեղյին անոր Հետ հաղորդակուութեանը իրուն : (Ա-Ե. Պետ. Աիւ առաջին . Գրելեւ մէկ ծայրէն մէկաւ ծայրը աս նիւթս հասպատելու կը ջանայ) :

Խօսքը չ'երկարելով՝ կարճ ՚ի կարճոյ պիտի ըսեմ՝ որ ճապնել բառը՝ մէկ մարդ մը մէկու մը իշխանութեանը տակէն (Հանելով) միւսի մը իշխանութեանը տակ ձրգել նշանակելով, պէտք է որ աղանդաւոր մը՝ որ ինքնին ելած է կրօնքին իշխանութեանը տակէն՝ սատանային մասնեմք . այսինքն՝ անոր իշխանութեանը տակ ձրգեմք : Եւ ասիկայ ինչ բանով կրնամք ըսել : Եթէ նոյն Հեղինակին Գեղյիկ կանոնադրութեանը համաձայն՝ Եշեղյիւն Դուրս ըսեմք զանոնչ, և միանդամայն Եշեղյին բանամք որ ներս մանեն, և դարձ-

եալ Եշտվշին Աւա Կաղըրահու-լի-ն ոռնիւան ,
ասիկայ թատերական խող մը ձեւցնել
է , և ոչ թէ սատանային մատնել :

Տէրը իր մեզացը մէջ յամառեալ մը
նացողներուն համար՝ ասանկ կ'ըսէ :

“ Թէ որ քեզի . . . և երկու վիանեւ
որուն . . . և Եկեղեցին մտիկ չ'ընէ ,
ո քեզի հեթանոսի և մաքսաւորի պէս
որլայ : Իրու կ'ըսեմ ձեզի , թէ որ կա
ո պէք երկրի վրայ՝ երկնից մէջ կտպուած
որլայ . և թէ որ արձակէք երկրի վրայ՝
ո երկնից մէջ արձակուած ըլլայ : ” (Վագ .
Ժը . 16—17—18 :) Եւ գործք Եռաքելոցը
կարդացած տտեննիս՝ կը տեսնամք որ
Պետրոս Եռաքեալ Անանիան ու Սափի-
րան անիծեց , Եսոուծով . (Գործ , Ե .
4—10 .) Հայոց Եկեղեցին ալ Հոգւոյն
որբայ փորձիչներուն դէմ աս գործքիս
ձեռնարկու կ'ըլլայ՝ առանց հոգին անի-
ծելու : Եւ “ Եսոր պաշտօնեաները իշտա-
նութիւն ունին՝ ինչպէս որ Եռաքեալները
որին , իր անունովը մարդիկներուն ծա-
նուցանել թէ՝ ամեն ով որ Եռաքեալ
ոներուն քարոզածէն ուրիշ Եւետարան
ու կը քարոզէ նորվան ըլլայ : ” (Ե-թ ավա .
Աի-առաջին . 10 :) Եւ թէ որ ըսեն , “ ինչ-

“ ապէս որ Պօղոս աս նզովքը * յտոտուկ մէս
 “ կու մը համար չ'ըսաւ , անանկ ալ Եւ
 “ կեղեցին իրաւունք չ'ունի մասնաւոր
 “ մարդիկներ որոշել և անոնց նզովք կար-
 “ դալ : ” (Ա-Եպ . ԹԵՊ . Եկա առաջին 10 .)
 Խոնարհաբար կը պատասխանեմ անոր թէ՝
 մուցե՞ր է արդեօք իր Շ և 8 երեսներուն
 վրայ գրած ան երեք մարդիկը՝ որ Պօղոս
 Առաքեալ սպանային մափներ եր , և անոնք
 յախանէ անուանէ որոշել Եկեղեցին ալ
 իմաց կուտար՝ որ անոնք ալ սատանային
 մատնեն : (Երկրորդ իրն . ք . Գլուխը ամբողջ
 կարտա . և առաջին Տիմ . առ . 20 .)

Հիմայ գիտցանք որ Տէրոջը ծառան
 մէկը Աստուծմէ նղովեալ ծանուցանելով՝
 իշտող եղծ ՀՀԵԼՅ , ան հեղահոգի է , և
 չ'ըլլալուն ալ պատճառ մը չ'կրնար ցու-
 ցընել մեր բանադատը . սորվեցնող կ'ըւ-
 լայ մէջ չարոշելով , ոխ պահելն ու չ'պա-
 հելը մէկը չ'կրնար հաստատել . հակա-
 ռակ կեցողները արդէն հանդարդութեամբ
 խրապած է , և յամառեալներն ալ սպանային
 մափնած , ու զղացողները Եկեղեցւոյ գիր-
 կը տարած է :

* “ ԱՆԼ թէ մէք կամ հրեշտակ յերկնից աւետան
 որտեսնոցէ ձեզ աւելի քան զոր աւետարանեցաքն ձեզ՝
 և նզովքաւ լիցի : ” (Գողագ . առ . 8 .)

Խօսքը կարգաւ լմնցունելու համար
 մէջ կը բերեմ հոս Բանագրանքի տետրա-
 կին (Աւետարանական տետրակներուն
 առաջին թուոյն) սա խօսքն ալ, “ թէ որ
 “ մէկը . . . պատասխանէ թէ հիմակ-
 “ ուան Եկեղեցականները մարդ չ'են ա-
 “ նիծեր, հապա միայն Աստուծոյ անէծ-
 “ քը այն մարդուն վրայ ըլլալը կ'իմացու-
 “ նեն : Ասոր գէմ մենք ալ պատասխան
 “ կուտանք, երբ որ Պօղոս Ասրդուական
 “ Հոգիով իմացուց թէ Աստուծոյ պատի-
 “ ժը Եղիմաս մօգին վրայ պիտի իջնայ՝
 “ կը տեսնանք որ շուտով եղաւ, ու ան
 “ կէտին անոր աչքերուն մշուշ ու խա-
 “ ւար իջաւ : Բայց հիմակուան Եկեղե-
 “ ցականները որոնք կը պարծենան թէ Պօղոսին
 “ ունեցած իշխանութիւնը իրենք ալ ունին, եր-
 “ բեմն շաբաթներով ամիսներով ու տա-
 “ րիներով մարդ կը բանագրեն ու տակա-
 “ ւին անոնց պատիժ ճը չե գոր : ” (Երեւ 12 :)

Աախս կ'ուղէ իմացնել որ Պօղոս Ասրդա-
 րէացած ըլլայ Եղիմասին վրայ որ կուրնա-
 լու է . բայց սուրբ գիրքը կուրնալը Ե-
 կամ պիտի կուրնաս չըսեր, հապա “ և դուն
 իցը ընտաս արևը չը պեսնաս մինչեւ տտեն
 մը ” (Գործ . Ժկ . 11 .) կ'ըսէ, վճռաբար
 կը ցուցնէ որ կը նուշէ, և ոչ թէ կը մար-

գարեանայ :

Հետեւաբար կ'ուզէ իմացնել՝ որ Եշեղեցականք Կռաբելական իշխանութիւնունին, (որուն վրայօք խոստավանութեալ վրայ խօսած ատեննիս պիտի խօսինք) ինչու որ՝ Աղովնեն շանցներ : Կ'սոր համար ալ խոնարհութեամբ իր կրօնակիցներուն մենակուն մէկ խօսքը կը ցըցունեմ, որ իրեն լիովին պատասխան մը կ'ըլլայ : « Հիմայ այ հրաշագործութեան օրն անցած է . Կ'սուռած անոնք ՚ի հաստատութեան իր ճշմարտութեանը՝ երբ որ անիկայ աշ խարհ պիտի խօթէր, և ապա հրաշը ները գագրեցան : (Բան առեւ. 16 :) Բայց ասոնք ան բաներուն որ չեն հասինար գէլ իլլուստրացն ո : (Ծու. 10) :

Վերեւայ որ Եւետարանական նամակին Հեղինակը շատ մեծ սրատեսութեամբ, կամ աւելի տղէկ է ըսելը, առներեւոյթ աչքով մը կարդացեր է Բան խրատականը, որուն մէջ « Կորածին երա խայից կոչել անուն զանուանս տօնելի սրբոց ՚ի միջութեան նոցա » (Բան առեւ. 4 .) բառերը կարդալէն ետքը, անեւոյթ գրաւ մալ « որպէս զի կարողաւ ցին ընդունիլ զառին սուրբ այ խօսքերը գրուած տեսնելով, « որպէս թէ պիրը

կութեան հարկաւոր ։ (Բան Ա-Ե ։ 3.)
ըսեր է . բայց կ'աղաքեմք իրեն որ անելե-
այլեն ունեցած աչը գոցելով՝ երեւելի և
եթ աչքով նայի . որպէս զի պար պարա-
նեանց տեղի չի գտնայ :

Յերեւս հիմայ ոմանք ըսեն թէ յա-
կաքերութեամք ըսուած խօսք մը զբար-
տութիւն կրնայ մի ըլլալ : Կը պատասխա-
նեմ որ՝ թէ որ այդ խօսքին մէջ՝ ադ պա-
տիւէն կը զրկուի՝ աւասիկ ես ձեր առ-
ջին յայտնի դատաստան մը կը դնեմ՝ ո-
րով երբէք չի պիտի մերկանայ իր փառքերէն :

Այս խորաքննին Հեղինակը մէկ մեծ
անհամաձայնութիւն մը կը գտնայ Բան
Խրատականին 14 երորդ երեսին վրայ
գրուած խրատին և փաստին մէջ տեղը , և
նոյնը ինք հասապարհութամբ թարգմանե-
լով յայտնապէս ցոյց կուտայ իր տետրա-
կին մէջ՝ որ Բերուած վկայութիւնը հասպատել
ուղղացին ճիշտ հակառակին է : Ա ասն որոյ
պարտ անձին համարելով բառ առ բառ
հոս կը գրեմք , թէ Բան Խրատականին
խօսքերը իր փաստերուն հետ , թէ Բան
Վետարանականին թարգմանութիւնը իր հա-
սպարհութանը հետ , որ ասանկ ընելով կեր-
պով մը դատաւոր ընտրած կ'ըլլամք մեր
Ազգը վկային ու ծուռին մէջ ուղը որոշը :

Բան Խրատուկանին 14 է
որդի երեսի պատճենը :

“Քանզի բարին չարէն
” զատելը մեծ խմաստութի
” է, և էլե դռ այս չարու
” շառվենան շառնիս քու Աղ
” գիդ ուղղափառ չարդա
” որդին ըրուն և ողջամիտ գի
” բանաներուն բանիցը ուն
” կընդիր եղիր, մի վախնար
” ՚ի Քրիստոսէ անտի հասու
” տատեւալ . . . սուրբ Եկեղ
” ղեցիս Հայոց Ղքեղ ժամ
” ուանդ գժոխոց ընելու
” վարդապետութիւն չու
” սուցաներ . և կամ ըստ
” քմաց իւրոց ինքնահնար
” բան չի քարազեր . այլ միշտ
” սուրբ գրովք կը հաստա
” տէ . քանզի ուսեալ է ՚ի
” որբազն Առաքելոց թէ
” ամենայն գիրք Աստ
” ոււածաշունչք և օգտա
” կարք ՚ի վարդապետու
” թիւն են, և յանդիմանու
” թիւն, և յուղղութիւն,
” և ՚ի խրատ արդարութէ.
” զի կատարեալ իցէ մարդն
” վատուծոյ յամենայն գոր
” ծըս բարութեան հաստա
” տեալ . (ը պիմ. գ. 16.) և
” թէ որ ինչ գրեցան ՚ի
” մեր վարդապետութիւն
” գրեցաւ . զի համերու
” թեամբ գրոց զրցոն ըն
” կալցուքու (Հարցմ. թէ, կ.)

Բան Աւետարանականին
թարգմանութիւնը Յ երորդ
երեսին զբայ :

“Բան Խրատուկանին 14
” երորդ երեսին վրայ կը
” կարդաք թէ դռստ ժողով
” վարդապետ չարուն չես շիփա
” ին ու սիսաւին մէջ պէտը
” որոշելու . և անոր համար
” պէտքէ որ խոնարհութեամբ
” մայիչ ընկն աւետանայն ըրունն
” վարդապետ պահուած որոնք կա
” բաղ են ձեզի սօրմէցընեւ
” ոլու : Ասիկայ հաստատե
” լու համար երկու վկայութի
” յառաջ կը բերէ . Ամէն
” գիրքերը . . . և ինչ որ գըր
” ուեցաւ . . . թէ որ ձեզմէն
” մէկը իր Աւետարանը բա
” նայ և, կարդայ, սկսով
” տեսնայ որ նորին սրբադ
” նութիւննը ասոնցմէ աւելի
” աղէկ վկայութիւն չէր
” կրնար գտնալ իրենը հեր
” քելու և հաստատել ուղա
” ծին Ճիշդ հակառակ հաս
” տատելու համար ո :

Յիրաւի միայն իր թարգմանութիւնը
կարդացողները մեծ անհամաձայնութիւն
պիտի գտնան խօսքին և փաստին մեջ.
բայց երկուքը մեկ տեղ կարդացողներն
ալ մէկզմէկէ այնչափ հեռու միտքեր պի-
տի գտնան աս երկու միանոյն գրութիւն-
ներուն մէջ՝ որչափ որ հեռու է Արեւել-
քը Արեւմուտքէն։ Օսր օրինակ, առջե-
նը՝ Աւութեամբ Եթեով կը խօսի, երկրորդը
սպորտասական կը թարգմանէ։ Առջինը՝ «Ե-
թե դու այս կարողութիւնը չունիս ո կ'ը-
սէ», երկրորդը՝ «Դուք ժողովուրդքդ կա-
րող չես» կը թարգմանէ։ Ազէկ չի՞ր ըներ
աս մեր սրատես բանադատը՝ որ Բան
Խրատականին աս յօդուածը կրկին և
կրկին կարդալով Եթե շաղկապը տեսնար,
ու իր գրուածքին սկիզբն ալ դնէր, որ
խօսքին միտքը ամենեւին իր կերպը առ-
նէր։ Բայց մեկ մեծ դիտողութեան ար-
ժանի բանմը կայ որ չի թողուր աս բա-
նը ընելու։ Իր վըալարտութեանցը Գեղը չկախի
Գոնայ։ Ունե՞ որ աս կամովն իուրութեանը յան-
չըն շատունէն և՝ այինան դանը ճշագին ույսը իստ-
առը չկախի կընայ շուշընել. ան ալ պարզա-
միտներուն առջին։

Իր տետրակին դռանը վրայ Պօղոսով
կը պարծի թէ,

“ Քանդի մենք ուրիշներուն պէս չենք,
 ” որ Աստուծոյ կը վաճառեն . հապա՝ որ
 ” պէս թէ հաւատարմութք , հապա՝ որ
 ” պէս թէ Աստուծմէ Աստուծոյ առջեւը
 ” Քրիստոսով կը խօսինք : Հապա մէկդի
 ” կեցանք ամօթալի ծածուկ բաներէն .
 ” որ խարդախութիւնով չի վարուինք , և
 ” խարդախութիւն ընենք Աստուծոյ խօս
 ” քին մէջ . բայց Ճշմարտութիւնը յայտ
 ” նելով՝ անձերնիս մարդոց ամեն մոռեւ
 ” բուն ընծայենք Աստուծոյ առջեւը : ”
 (Ը . Կրն . ը . 17 և գ . 2 .) (ՀԵ ԱՆ ան՝ որ իր
 անյը կ'ընծայեցունէ ընդուալէ , հաղու ան՝ որ
 Տերը կ'ընծայեցունէ : ը . Կրն . Ժ . 18) :
 Ուրիշ տեղ մըն ալ սանկ աղաջանք մը կ'ը-
 նէ : “ Կաղաչենք ձեզի՝ որ թեթեւ բա-
 ” ներ չի համարիք զանոնք , (իր գրուածք-
 ” ները) վասն զի՝ ոչ թէ մեր Ճշմարտու-
 ” թիւնները՝ այլ Աստուծոյ Ճշմարտու-
 ” թիւններն են անոնք : ” (Բան առեգ . 41 .)
 (Ասանկ կ'ուզէ նաև Աստուծոյ բերանը
 դնելիր ստութիւնները , որպէս թէ ան-
 կէ քարոզուած Ճշմարտութիւններ :)

Չեմք գիտեր թէ արգեօք աս բանե-
 ցուցածը խարդախութիւն չ'է . իր խօսքին
 նայելով՝ թէ որ ասոնք Աստուծային Ճշմար-
 տութիւններ և հաստաբարմութիւններ կը կոչուիննէ ”

խորածանիութիւն, խարդախութիւն և սպութիւն
անունները ինչ բաներու տալու է:

Ասով՝ յայտնի կը տեսնուի որ ասոնք՝
իր ըսածին պէս՝ ուղիղներուն պէս չ'են. ասոնք
խորածանիութիւնով չ'են վարուիր, հապա՝ յայտնեալ
սպութիւնով: Այս ասանկ ըլլալով՝ ով չը
ծիծաղիր նոյն շեղինակին վերջաբանու-
թիւնը կարդալով՝ որ կ'ըսէ, “Թող ամեն
” կարդացող յիշէ՝ որ այս ճշմարդութիւնները
” ո՛չ միայն անցաւոր ժամանակի՝ այլ յաւիպենակա-
” նութեան կը վերաբերին: “ (Երեւ 41:) Յէ
որ իր ճշմարդութիւն կոչածները ստութիւն-
ներ են, հապա ստութիւնները որչափ
սոււտ: Յէ որ ըստառըեաները ստութիւն-
ներ և խարդախութիւններ կը փսխեննէ՝
միաւորեաները ինչ ընելու են:

Երանի թէ իր քարոզած Ճշմարտու-
թիւններուն ամենը ասանկ չըլլար:

Արդ կ'աղաչեմք իրենց ամենուն, իր-
ու եղբայրակիցներ, որ ասանկ խարդա-
խութիւններ չը բանեցնեն սոսկականնե-
րուն միաքերը խաբելու համար: Հապա՝
իրենց սկարծանքին մէջ հաւափարմութեամբ
Քըիսպոսով խօսին: “ ինչու որ ծածուկ բան
” մը չը կայ՝ որ չը յայտնուի, ու գաղ-
ու տուկ՝ որ չը գիտցուի: “ (Պուկ. Ժք. 2:)

Եւ ետարանական տետրակին խորա-

գէտ Հեղինակը՝ վերսոցքքեալ խարդա-
խութիւնը քանեցնելով՝ կը հետեւցնէ որ
Հայոց Պատրիարքը կ'արժիլ Ճռլուրուին սուրբ
Գիրքը իարտալու, (Բան առեալ 5—6.) որն որ
հազիւ պատասխանատութեան արժա-
նի է :

Առջև ըսածնուս աղէս՝ (կը կրկնեմք որ)
այդ իմաստնագոյն Հեղինակը՝ կարծելի է
որ Խրատական թուղթը աներեւութեն
ունեցած աչքովը կարդացեր է . սակայն
աս անգամ՝ առջինին հակառակ, կամ
պակաս և կամ այլակերպեալ բառեր կար-
դացած պիտի ըլլայ :

Ամեն ընթերցողներս վերը՝ Բան Խրա-
տականէն քաղած յօդուածնուս մէջ
անշուշտ տեսած պիտի ըլլան՝ որ բարին
չարէն զատելու կարողութիւնը չ'ունե-
ցող ժողովուրդին՝ Հայոց Պատրիարքը
կ'ըսէ . “ քու ազգիդ ուղղափառ կարգա-
ռուորներուն և աղջամիտ Գիտուններուն բա-
նիցը ունկնդիր եղիք : ” Անը իմաստուն
քանադատը աս խօսքերը կարդացած ա-
տեն՝ կամ ան է որ Գիտուններուն չ'եւ-
սեր, կամ ան է որ իր ձեռքը անցած Խր-
րատական թուղթին մէջ աս բառը չի՞ս
եղէր, և կամ աւելի հաւանականը ան է
որ աս բառը Անրուապետի կողմէն կար-

դացեր է . անոր համար՝ իր լարգիանութեան մէջ ասանկ կ'ըսէ . “ պէտք է որ խոնար հութեամբ մտիկ ընէք քահանաներուն և և վարդապետներուն : ”

Հիմայ պարզապէս կ'ըսեմ մեր իմաստունին՝ որ կամովին կուրութիւնը մէկ դի թողլով՝ տեսնայ ան Գիտուան բառը , որ կարծելի է դիտմամբ ալ գրուած ըլլայ՝ որ իրեն պես Գիտուաները անոր հոգեշահ խրատաները կարդացած ատեն զինքը քամահրելու տեղի չը գտնան : “ Կարծեալ պէտք է որ՝ կ'ըսեմ , մեր սրատես իմաստունը աչուըները կրկին և կրկին սրբէ՝ և անանկ կարդաց այդ մասը , որպէս զի կարենայ տեսնալ՝ որ հոն վարդապետ բառին տեղ՝ աշխարհական Գիտուական մը ցուցունող բառ մը կայ . և ասիկայ ալ յայտնի կը ցուցընէ որ աշխարհականերուն արդիլուած չ' սուրբ Գիրտերը կորրալու : Եւ թէ որ իրապէս արգելք մը եղած ըլլար՝ նախ սուրբ գիրքերը գնելը և վաճառելը կ'արգիլուեր . որն որ ընելու համար կրկին հին մարդը հագնելու էր , կամ որ նոյն է , Քրիստոս ուրանալու էր , և ետքը այդ գործքին ձեռք զարնելու էր :

Այն նամակին 6 և 7 երեսներուն վրայ աս խօսքն ալ կը գտնամբ . “ Եր խօսքը աշ

„ Խարհին տուաւ , և ոչ թէ Քահանայլց
 „ և Եպիսկոպոսաց . անիկայ անոր ձեզի
 „ տուած պարդեւն է , և երբ որ մէկը
 „ կ'աշխատի ձեզ անկէ զրկել կամ համո-
 „ ղել որ թեթև բան մը համարիք անիկայ՝
 „ Ասուծոյ իշխանութը կը յափշտակէ : ”
 Երդ առ խօսքս նշանակելու բնաւ հարկա-
 ւորութիւն չ'ունէինք , երբ որ պատաս-
 խանը լիովին տուած էինք աս տեղ . բայց
 միայն ի՞նեւ - պիտիւ - և հասպատելու հա-
 մար՝ որ Հայոց Եկեղեցին ասանկ ար-
 դելք մը չ'ունի : Ամէն մարդ աղատ է
 սուրբ գիրքերը կարդալու , և ատիկոյ
 « Ասուծոյ պարդեն է , չ'է թէ մարդոց
 մասնաւոր ազգի մը կամ կարդի մը ,
 » հապա բոլոր մարդկային ցեղին , որով
 » հետեւ ամենքը մեղանչեցին : ” (առեա .
 թէա . Բի - Երրր . 144 .) Բայց չը հասկը-
 ցածնին պէտք է որ քահանայի ճը իսծ ողջամիտ
 գիտունի ճը հարցնեն . վասն զի անոնք ալ պը-
 գէպները սորվեցնելու յագու - ի պատուելուներ ունին .
 և աս գիտնալու է որ անոնք մտացածին
 վարդապետութիւններ չ'են քարոզեր , այլ
 սուրբ գրովք կը հաստատեն ինչ որ կը
 քարոզեն . և թէ որ մէկը չ'ուզեր իր չը
 հասկցածները գիտունի ճը հարցնել ինչպէս
 արդէն շատեր՝ անանկ ալ մէկ հերետիկու

մը ինք կ'ըլլայ : Յօւ որ գրոց քիչ տեղեակ
խմասոուն մը “ Որ դարու մէջ մեծ
” հերետիկոս մը եղած է անանկ (Առ
” տուածաշունչը ինքնիրեն կարդացող
” պարզամիտ մէկ ժողովուրդէ մը ” (առեա .
առեա . Արեւ Երրրդ . 148) ըսէ նէ , ես ալ իր-
մէն տիւ մը տգէտ ըլլալով՝ մեծ յարդանօք
կը պատասխանեմ անոր թէ շնչեպատեւ-
րորդ դարուն : (մէկդի թող մնան ուրիշ
դարերու մէջ երևցածները :) Առիւ Երես
դար ու իւս առաջ լ ուաերի աղանդին մէջն ելած
զանազան հերձուածողները , որոնք սուրբ Գիրքնեւ
ինչնիւննուն կը կարդային , առանց ուրիշէ մը ա-
նոր մեխունուիւնը մոդի ընելու :

Երդ՝ կ'աղացեմ իրենց ամենուն ալ
որ ասանկ տղայական խնդիրները մէկ դի
ժողով՝ հոգւոց փրկութեան վրայ դար-
ձնեն իրենց ամեն մտադրութիւնները ,
մանաւանդ՝ սպունիւնները , խարդախունիւննե-
րը և խաբենունիւնները թողուն : “ ՈՇէ դի
” ձգեցէք – կ'ըսէ Պօղոս Առաքեալ – որ
” տութիւնը՝ ճշմարտութիւնը խօսեցէք
” ամեն մէկերնիդ իր ընկերին հետ . . . ”
(Առեա . դ . 25 .) և մեր Տէրը կ'ըսէ , ” Ձեր
” խօսքերը այսն այս՝ և ոչը ոչ ըլլայ : ”
(Առաք . ե . 37 :)

Դարձեալ ամեն ջանքով կը իրատեմ

մեր բանագատը՝ որ Ազգի մը Տեսուչը
ըլքամահրէ . ո՛չ միայն յանիրաւի , (ինչ
պէս որ տեսանք) այլ նաև իրաւունք ալ
որ ունենայ . (դոհութիւն Աստուծոյ որ
չ'ունի .) վասն զի՞ Պօղոս Առաքեալին բեր-
նին երբոր զարկին ատենին մէջ՝ ըստ Քա-
հանայապետին , “ Օ արնելու է Աստուծած
ոքեզի , որմ բռեալ . . . շուրջը եղողնե-
րը ըսին , Աստուծոյ Քահանայապետը
ո կը հայհոյես : Ու կ'ըսէ Պօղոս՝ չ'էի դի-
ու տեր եղբայրներ՝ թէ Քահանայապետ
ո է . գրուած իսկ է , ու Ճողվորորդիւն իլսո-
նը չ'կայնոյես : ո (Գործ . իգ . 2—5 =)

Պօղոս Առաքեալին ղարնելու է Ասպուած
ժող որմ բռեալ , խօսքին համար՝ իմասպունին
մէկը կ'ըսէ , “ Տես ևս ան սասպիլ յանդիմա-
ս նութիւնը որ ըրտ Քահանայապետին : ” (առեւ .
աեւ . լիւ . Երկրորդ . Երես 14) . Արդ՝ խօրին
տգիտութիւն մը չը ցուցներ աս խօսք՝
որ կ'ըսէ թէ յանդիմանեց Քահանայապետը , երբ
որ երանելի Առաքեալը կը վկայէ՝ որ անոր
Քահանայապետ ըլլուը նէր Գիրեր : Իսյց զար-
մանալու չ'է աս խօսքիս , վասն զի՞ կակա-
ռակութեան ոգին բղնած է , և չը դիտնալու-
է որ “ անոնք որ հակառակութենէ և
ո ճշմարտութենէ ապստամբեալներ են ,
ու և անիրաւութեան ետեւ կ'երթան .

” բարկութիւն և սրտմտութիւն կը խընդ-
” րեն (յաւիտենական կեանքին .) : ”
(՞ աօձ . լ . 8 :)

Եւելի աղէկ չ'է ի՞ն ըներ՝ որ իրենց մե-
զի տուած խրատներովը իրենք խրատուե-
ին , “ Երաղ ունեցող մարդարէն՝ թող ե-
” րաղ պատմէ , իսկ իմ խօսքս ունեցողը
” ճշմարտութամի թող իմ խօսքս խօսի . յար-
” դը ի՞նչ է ցորենին քովը , կ'ըսէ Տէ-
” րը . . . ” (Երեմ . իդ . 28 . և պես Բան
աւելա 3 :)

Աւրիշ ինչ բան ալ որ կայ տետրակին
մէջ՝ առ ստոյգ է որ սպութիւն է , և վասն
որոյ Եւեփարանէն չ'է . ինչու որ Եւետա-
րանին մէջ ստութիւններ և խարդախու-
թիւններ չը պարունակիր . և մէկն ալ
Ճշմարտութեան տեղ սպութիւն , և հաւա-
տարմութեան տեղ խարդախութիւն չը կըր-
նար գործածել , բայց եթէ՝ երբ որ ան
Տէրովը մէջ չ'է : Եւ բաւական ողբալի
բան մը չ'է որ անանկ մէկը մեզի խրատէ ,
մանաւանդ՝ երբ որ ինքնին պէտք է խրա-
տուի : Կը խրատէ՝ ինք անխրատ է : Եւ
անկի մը Տէրունականաւ կը պատասխա-
նեմք . ” Բժիշկ քու անձդ բժշկէ : ”
(Պատկ . դ . 23 :)

Եւետարանական նամակին քաջ տրա-

մարան Հեղինակը՝ Բան Խրատականին
 17 երորդ երեսէն սա խօսքերը առնելով,
 « վասն որոյ և մեք մեր ազգին մի առ
 » մի առաջի գնելով մեր ունեցած սուրբ
 » հաւատոյ Ճշմարտութիւնը , և կը հաս
 » տատենք սուրբ Աւետարանի վկայու
 » թեամբն , որ գիտնան մեր սուրբ Եկե
 » ղեցւոյն ուղղութիւնը , և չը հետեւին
 » նոյն մօլորամիտներուն , « սանկ տրամա
 բանութիւն մը կ'ընէ . « Ուրեմն հոս տե
 » զը՝ քրիստոնէական Ճշմարտութեան թի
 » ւը ու եռւթիւնը գրած ունիք Հայկազ
 » եան Եկեղեցւոյն մէջ եղած ամենա
 » բարձրիշխանութեան մը , ան ամեն բա
 » ները որոնք որ հարկաւոր են գիտնալ
 » սուտանուն ուսուցիչներու և անոնց
 » վարդապետութիւններուն դէմ պաշտ
 » պանուելու համար : Քննելով կը գիտ
 » նանք որ միայն եօթը վարդապետու
 » թիւն յառաջ բերուած ու պաշտպա
 » նուած է : Ասոնք են խոստովանութիւն
 » Քահանայից , Պահը , Վասանց և Պատ
 » կերաց Եղիշովութիւն . Որբոց բարեխօ
 » սութիւն , Սուրբ Պատարագ , և Պոյա
 » փախութիւն : » (Երեւ 8 :)

Հիմայ իրմէն պէտք ճը պահեա տրամաբան
 ալ իրեն կը հարցնէ թէ՝ Բան Խրատակա

Նին աս խօսքերէն յառաջ գրուած աս
խօսքերն ալ կարդացե՞ր է մի : . . . « Արդ »
« յատուծոյ չը վախնալով և ՚ի մարդկա-
նե՛ չ'ամաչելովկ'ըսեն . խոստովանութիւ-
նը ի՞նչ է . պահքն ի՞նչ է . . . և այլ այն-
պիսի խաբէական բանիւք և շարժմամբ
սպառազինին ընդդէմ Առաքելական
կաթուզիկէ սրբոյ Եկեղեցւոյ . և ո-
մանք ՚ի պարզամտաց մերոց չ'են դիտեր՝
թէ այս ըսածնին սուրբ Աւետարանին
ընդդէմ է . վասն որոյ և մեք . . . »
(Երեւ 16—17 :)

Հիմայ կը հարցունեմ ձեզի Պարոն-
ներ , որ աս կը կարդաք . « Կատուծմէ-
չը վախնալով և մարդոցմէ չ'ամչնալով
կ'ըսեն խոստովանութիւնը ի՞նչ է . . . »
ըսելով՝ Տրիստաննեռ-Ավետ ճշմարդունեան Ավ-
ուն-Ավունը մի գրուած կ'ըլլայ : 1846
թուականով տպուած Քայլարարունեան և
Համառօք Դաւանեռ-Ավուն Հայտափառնեայց Աւ-
արարանիան Եկեղեցւոյ կոչուած տետրին մէջ
միայն աս բաները հերքած չ'եմն . և հի-
մայ որ միայն տառնց պաշտելի ըլլալը կը ցու-
ցընե՞նէ՝ Տրիստաննեական ճշմարդունեան Ավուն ո-
ւեռ-Ավունը մի , կամ ի՞նչպէս քիչ մը ետքը
կ'ըսէ , « սորվելու գլաւուոր ճշմարդունեաներ-
նին » (Երեւ 8 .) մի եղած կ'ըլլան ատոնք :

Եւ թէ որ ասանկ ըլլայ ՚ի հարկէ զանազան դարերու մէջ զանազան հերձուածողներու դէմ պաշտպանուած զանազան վարդապետութիւններն ալ՝ ան ատենները (և անտարակոյս մինչև հիմայ) ։ Քրիստոնէութեան գլխաւոր ճշմարտութիւնները պիտի համարուեին . ։ ինչպէս որ կը վարդապետէ մեր տքամարտանը :

Վասիկ աւելի ծաղու արժանի տրամաբանութիւն մ'ալ : Ուրեմն ձեզ՝ Վմենապատուական Տրամաբան, ձեր թանկագին պտուղէն կրցայ ճանչնալ, ինչպէս ծառը իր պտուղէն : Չ'կատե՞ս կամ մոռցած ես որ ։ Նիրաւութեամբ բամբան սպզ (պատիմներէն չ'ազատիր . ։ (Յառակ. ԺՇ. 5:)) ։ Ո՞ի բամբասէք մէկրզմէկ նեղայրներ, — կ'ըսէ ։ Վրաբեալը — իր նեղայրը բամբասողը կամ իր եղայրը դատողը՝ օրէնքները կը բամբասէ և օրէնքները կը դասէ : ։ (Յառ. Ղ. 11:)

* Աս խօսքը ենէ իրաւ և նէ՝ չ'եմ գիտեր մեր բանադատը ինչպէս կրնայ սրդարանալ, որ Պատրիարքական տետրակին առ ո'ւր ուղղուելուն ազէկ մատղութիւն չ'ընելով՝ ։ Իր սրբաշնութեանը իրար բառվանիւս լերներ և նէլ ո'չ միայն քահանայիշ և վարդապետոց խօսելով՝ ։ Տոհմառարդուն, այլ ամեն մարդոց առհասարտ . . . ։ (Երէն 6:) կ'ըսէ, և ուղելով գըելու կերպը սորվեցնել անոր

1. ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ ՔԱՀԱՆԱՅԻ :

Ասանկ կը սկսի խօսելու ասօր վրայօք :

“ Ասիկայ յայտնապէս ամենէն առաջ
” դրուած է Եկեղեցին իբրև ամենա-
” մեծ վարդապետութիւնը : Բանը քահա-
” նան է , Ասպոտած ոչնչէ : Առաջին խօսքը
” ձեզի՝ քահանային խոստովանեցէք , քա-
” հանային մեղքերնուդ թողութիւն ա-
” ռէք է : Ասիկայ է հարկաւոր դեղ ներ-
” գործական մեղաց , որպէս մկրտութիւ-
” նըն սկզբնական մեղաց : (Բան խրապա .
” Երեւ 19 :) Հոս մարդկային փրկութեան
” բոլոր գործքը երկու բանի մէջ կայա-
” ցուցած է . իսկ Աստուած և Քրիստոս
” անոնցմէ մէկուն մէջն ալ չը կան : ”
(Բան առելք . 8 :)

Չեմք գիտեր թէ՝ քահանայի անուամբ
մի կը մկրտուին երախայք , կամ քահա-

կը յաւելցնէ , “ իւ գրեմ յեղի Երեխանարդնէր , իւ գրեմ յե-
” ղի պղաներ , և այս ” (Յօհ . թ . 13-14 :) Ահա յայտնի
տեսնուեցաւ՝ որ աս տետրակին առ ուր ուղղուիլը շիտէ
կոր + ասօր համար՝ ահա ես կը ցուցընեմ իրեն՝ որ զիտեայ
“ Առ Համօքն Եկեղեցական և Ճռշուշարդ ” Ասդի ” Հայոց
” ուր և իցն : ” (Բան խրապականին արդարին դուռը :)

“ Չեմք գիտեր ինչ պատճեան յիշեալ խառնաշնուր հե-
ղինակ յայտն ընդախութիւն ճը շրյա խրապայ Եկեղեցականին
բռնի դեմ , ո՞հ ալ շատ դեղ : ”

նան ինք էր անյնական իշխանութիւնովը մի
մեղաց թողութիւն կուտայ .չ'է նէ՝ Ք. Ք. Ա.
պուի անոռամբը ու իշխանութիւնովը : Յս քննու-
թիւնը ետքի թողով՝ հիմայ հան խրա-
տականին վկայութիւններովը պիտի հաս-
տատենք՝ որ խոստովանութիւնը մարդ-
կային հնարք մը չ'է : Եւ որովհետեւ «ը-
խալ մելնութեած պրուած է — իշտուել — բերուած
վկայութեաններուն , յառաջ երթալով ան ալ
պիտի քննեմք թէ իրապէս սխալ մը կայ
անոր մէջ :

“ Թէ որ կապէս երկել վըայ , երինեց մշ կա-
” պրուած ըլլայ . և լէ որ արքակէս երկել վըայ ,
” երկեց մշ արքակուած ըլլայ : (Ուագ . Ժը . 18 :)
” Առէս սուրբ Հոգին . լէ որ ոմանց մշտըը լո-
լուս , լողուած ըլլայ անոնց . լէ որ որոնցը բունէս
” (կապէս) բունուած ըլլայ : (Յօհ . ի . 22 :)
” Ձեր մշտըը մէկըներ խոստովանեցէս : ”
” (Յակ . Է . 16 :)

Հայոց Պատրիարքը իր խրատական
թղթին մէջ վեր ՚ի վերոյ մը ցոյց տուած
էր՝ որ Ձեր մշտըը մէկըներ խոստովանեցէս
խօսքերը՝ քահանայից խոստովանելու պար-
տաւորութիւններնիս կը յայտնեն . բայց
մէր իրաւագէտ բանադաար կ'ըսէ որ
” յայտնապէս մէկըներ դէմ գործուած յան-
” ցանքներուն կը վերաբերի ասիկայ : ”

(Երեւ 10:) Աս խօսքերէն՝ շատ յայտնի
կը տեսնուի՝ որ կամ սուրբ գիրքերը և
համառադրապէս Աւետարանը չէ կարդա-
ցեր, կամ պակասին Հոգին սուրբ չէ իջեր
իրեն որ Աւետարանին մէջ՝ սա երկու մի
և նոյն խօսքերը չէ տեսեր: « Ու կը
» մըկըրտուէին անկէ (Յովհաննէսէն)
» Յորդանան գետին մէջը, և կը խոս-
» տովանէին իրենց մեղքերը: (Մատ. ፫. 6.)
» Ու կը մըկըրտուէին անկէ Յորդանան
» գետին մէջը, խոստովանելով իրենց մեղ-
» քերնին: » (Մար. ա. 5:)

Որու կը խոստովանէին . յայտնի է
որ Յովհաննէսին առջին՝ առ Աստուած .
վասն զի՝ թէ որ անոնք միտքերնուն կը
խոստովանէին նէ՝ խոստովանութիւննին
լսելի չէր ըլլար . և երանելի Առաքեալն
ալչէր կրնար գիտնալ որ անոնք կը խոս-
տովանէին: Եւ թէ որ անոնց ընդ մտօք
խոստովանիլը՝ ան, գերբնական իմացակա-
նութեամբ մը կ'իմանար՝ հարկաւ պիտի
յիշուէր նոյն խօսքերէն յառաջ կամ ետ-
քը, որ Յովհաննէս Հոգւոյն ազդեցու-
թենէն կ'իմանար . ինչպէս որ սուրբ գլ-
ուց մէջ օրինակները քիչ չեն :

Արդ՝ թէպէտ և աս մէկ երկու խօս-
քը բաւական էր ցուցընելու որ խոստո-

լվանութիւնը Քրիստոսի ատենէն սկիզբն
առած է, քայլցուցընելու համար՝ որ
Յակովիքին « Յեր Աղջերը մէկնեիր խոսքով
ո նեշետ ըսելը քահանայի խոստովանելու
համար կը յաւելցնեմք առ խօսքերն ալ :
« Ձեր մէջէն մէկը հիւանդանայ նէ՝
» Եվելցայ Բահանաները իանչ, և անոր վրաց
» աղջեներ ընեն . օճեն իւզով աէրոջը ան-
» ուսամբը, և հաւատքով աղօմքները
» փրկեն հիւանդը, և տէրը զանի ըսրնա-
» ցընէ . և Ան ո՞ր Աղջեր Գործեր ե նէ Երկու-
» անոր : Ձեր մեղքերը մէկզմէկսւ խոստո-
» վանեցէք և մէկզմէկսւ վրայ աղօմքները
» ըրէք, որպէս զի բժշկուիք, որովհետեւ
» արդարներուն աղօմքները օգնականու-
» թեան համար խիստ զօրաւոր են : ո
(Յակ., Ե. 14—16 :)

Ահաւասիկ հոս յայտնի կ'երևնայ « Եվե-
լցայ Բահանաները իանչ ո ըսելէն ետքը,
» Ձեր Աղջերը մէկնեիր խոսքովանեցէ ո ըսելավը
որ քահանայներուն խոստովանելու պար-
տաւորութիւննիս կը յայտնէ . վասն զի
անոնց աղջեներովը Յեր Աղջերը Երկու Ական ըլլայ
պիտի = Եւ թէ սր կապելու և արձակելու, Եր-
կըլու և ունելու վարդապետաւթիւնն ալ
ասոր վրայ յաւելցնէ . « կը յոսանն ո՞ր հըդ-
» մըդալ պիտի զշայ ըստծներուն վրայ : »

“ ոս պէտք է քննել նաև խոստովանողին և խոստովանողին խօսքերը . որպէս զի տեսնամբ՝ որ խոստովանողը իւղ Հային գերին ճը պիտի այս հականային իւր դիմե (ուստան 13-րդ . Երես 8.) և անոր կ'աղացէ նէ՝ պատճառը ինչ է . և զանի Աստուծոյ տեղ դրած կ'ըլլայ :

“ Հայր սուրբ – կ'ըսէ խոստովանող անհատը – քեզի ունիմ հաշտութեան միջնորդ և քարեխօս դէպ ՚ի աստուծոյ միածին որդւոյն . որ քեզի տրուած իշխանութիւնովը քակես զիս իմ մեղ քերուս կտակերէն , կ'աղացեմքեզի :

“ Մտենն է որ կրկնեմբ սա խօսքերը . Քահանաները իանց . . . աղօնաները ընեն . . . որովհետեւ արդարներուն աղօնաները օգնական նույնեան համար խիստ զօրաւոր էն : “ Ասոր համար խոստովանող մը իրեն կ'աղացե , ոչ որպէս Աստուծոյ՝ այլ իբրև զինքը անոր հետ հաշտեցնող միջնորդին , որ իը վրայ աղօթէ . և ինչպէս Դաւիթ Կաթանի առջին (թ . Ծագ . Ժը . 13 .) անանկ ալ խոստովանող մը քահանային առջին “ Աւշայ Աստուծոյ ” կ'ըսէ . և թէ որ քահանան Աստուծոյ տեղ դրած ըլլար՝ “ Աւշայ Տեղ ” պիտի ըսէր :

“ Քահանան ալ ձեռքը անոր վրայ դը

ՆԵԼՈՎ՝ Կ'ԸԱԷ :

“ Աղօրմի քեզի մարդասէր ԱՌ, և
” թողութիւն շնարհէ քու ամեն յան
” ցանքներուդ, խոստովանածներուդ և
” մոռցածներուդ. և ես քահանայական
” կարգիս իշխանութիւնովը և ԱՌային
” հրամանովը՝ որ (թէ որ քակես երկրի
” վրայ՝ երկինքն ալքակուած ըլլայ.) ան
” բանովը կը քակեմ քեզի . . . : ”

Երդ՝ աս կերպով մեղաց թողութե
միջնորդ եղող քահանայ մը ի՞նչպէս
Աստուծոյ տեղ դրուած կ'ըլլայ, որ բան
Աւետարանականին Հեղինակը կ'ըսէ.
“ Վրիկայ յայտնապէս հաստատած է
” հանանայական իշխանութիւնը պաշտպանելու ե-
” բարձրացնելու, և սիալական մարդուն Վար-
” ուածոյին իշխանութիւնն առը համար. . . : ”
և թէ “ բանը Քահանան է Աստուծոյ ոչինչէ : ”
(Բան 1-ակա. 8-9.) Ի՞նչ անկարծելի զբր-
պարտութիւն: Այս որչափ քահանայ ե-
կած են նէ՝ ամենքն ալ կառասէր, և ինչպին-
ին մէկ մէկ ասպատճներու պէս շուշնելո-
բաշխած են. և անոնց մէջէն մի միայն
ասոնքը մի գտնուած են առ հերետիկոսու-
թիւնը ձանցող: Քահանան՝ ժողովուրդին
խոստովանանքը մտիկ ընելով՝ իր կարգին
վրայ բարձրութիւն մը չ'աւելնար. բայց

կ'աւելնայ անսր վրայ աւելի մտադրութեան արժանի բան մը : Անոր խոստովանած ներուն ամեն մէկ պարագային վըսյօք սուրբ գիրակով զինչը խրառել սաստել յանդիմանել, եւ զինչը մէկ գործելըն գարշեցնել և ուղեցը նել :

Հիմա ընթերցողս ինձմէ առաջ պիտի բաէ որ և թէ որ խոստովանութիւնը սք գիրքով հաստատուած ալ չ'ըլլայ նէ՝ մեղք մը չ'եր ծներ անոր տակէն, երբ որ Քահանան մէկումը խոստովանանքը մտիկ ընելով՝ գործած մեղքերուն վրայ զզջալ և ապաշխարել կուտայ, իրեն բարի խրառներ տալով : Ուղք չի գործելը և բարեգործութիւն ընելը՝ ապաշխարանք եւ լուծի մը պէս անոր ճիտը կը ձգէ . եւ վերջապէս իրեն յաւիտենական հարսնիքի մը մէջ մտնալու անհնանալի զգեստները պատրաստել տալու ամեն ճիգն ՚ի գործ կը դնէ : ”

Ուր աստուածաբան քննիչը՝ Իան Խրատականին ՚ի հաստատութիւն խոստովանութեան յառաջ բերած “ Առեւ Հոգին սուրբ յ խօսքերուն սա չորս պատասխանները կուտայ :

1. “ Խոստովանութեան նիւթին չը յ վերաբերիր ասիկայ . Առաքելոց պար-

"տաւորութեանցը կը վերաբերի, և ոչ
"թէ ձեզի :

2. Առ համարին ճշմարիտ նշանաւ
"կութիւնը աս է թէ՝ Առաքեալները մեւ
"ղաց թողութեան պայմանները պիտի քա-
"րողէին . . :

3. " Առաքելոց ունեցած զանազան
" շնորհըները քահանայից և Եպիսկոպո-
"սաց իջած չ'է : Արգարէութեան հը-
"րաշագործութեան՝ օտար լեզուներ խօ-
"սելու՝ հիւանդութիւններ բժշկելու՝
"և մեռեալներ յարուցանելու շնորհըը՝
"յայտնի է որ իջած չ'է անոնց, և ուստի
"պայծառ կերպով կը հետեւի՝ որ մեղաց
"թողութիւն տալու աս իշխանութիւնը՝
"մինչեւ անգամ եթէ ունէին անոնք աս
"իշխանութիւնը՝ աս տեարակին մէջ
"հաստատուած մտօքը, Քահանայից և
"Եպիսկոպոսաց իջած չ'է :

4. " Քահանայք՝ Արդապետք՝ և
"Եպիսկոպոնք՝ Առաքելոց յաջորդները
"չեն : Առաքեալները ընտրուած էին
"վկայութիւն տալու Քրիստոսի յարուե-
"ու վարդապետութիւններուն, և ցու-
"ցընելու թէ անիկայ էր Անսիան : Ա-
"նոնց պաշտօնը բուն իսկ իր բնութեանը հա-
"մոր չ'ը կընար յաջորդութեամբ մէկէն

“մէկալին անցնիլ” : (Բան Ա-Եաւ Երեւ
11-12.)

Առաքելոց զանազան շնորհքները ինչ-
չո՞ւ Եկեղեցականոց իջած չ' : Հարկաւ
պիտի ըսէ որ “Հիմայ հրաշագործուե՛ն
օրն անցած է : Մտուած ըրաւ անոնք
“ի հաստատութիւն իր Ճշմարտութեաւ
և նը երբ որ անիկա յաշխարհ պիտի խօ-
և թէր . և ապա հրաշքները դադրեցան : ”
(Երեւ 16 :) Արդեօք մեղաց թողութեան
իշխանութիւնն ալ ’ի հաստատութիւն
իր Ճշմարտութեամնը տուաւ : Իր խօսքերը
կը հետեցնեն որ կամ անանկ է՝ կամ
ընաւ տուած չ' : ուրեմն առկից ետքը
մեղանչողը թողութիւն չը պիտի կընայ
առնել :

Չեմ գիտեր՝ որ աս մեր Ա-Եաւարանական
Հրիստոնեան միտքը կընայ բերել Քրիստոսի
աս խօսքը երբ Պետրոսը անոր կը հար-
ցընել : Տէր քանի անգամ իմ եղբայրս
և ինձի մեղանչէ նէ՝ և մինչև եօթն անգա-
“մին պիտի թողում : Կըսէ անոր Յիսուս
“չ'եմ ըսէր քեզի որ մինչև եօթն անգա-
“մին , հապա մինչև եօթանասնեակ և
և եօթին : ” (Առաք Ժը . 22 :)

Քահանայք և Եպիսկոպոսք ինչո՞ւ
Առաքելական յաջորդներ չ'են , որովհետեւ

“ Առաջնելը պաշտօնը բուն իսկ իր բնութեանը
“ համար չէ’ր կրնար յաջորդութեամբ մէկն մէկն
“ ըն անցնիլ” կ’ըսէ . տեսնենք ինչ էր աս
պաշտօնին իսկական բնութիւնը :

“ Դացէք — կ’ըսէ անսնց Յիսուս — աս
“ կից ետքը՝ աշակերտ ըւետ ամեն հեխանունելը .
“ մըրտեցէտ զանոնց ջօրը և որդւոյն և ոուրբ
“ Հոգւոյն անունովը : Որվեցոյէտ անոնց ինչ
“ որ Յեղի պատուիրեցի . և ահաւասիկ ես ձեզի
“ հետ եմ ամեն օրերուն՝ մինչև աշխար
“ հիս կատարածին : ” (Ատա . իր . 19—20 :)

Հու Առաքելական պաշտօնին իսկական
բնութեանը յայտնի կը տեսնաւի՝ որ երեք
բաներու վրայ կայացուցած է . Երեւան ա-
շակերտել ամեն հեխանունելը՝ մըրտել զանոնց . ու
իրենց սորվեցնել ուրոշը պատուիրանը :

Արդ՝ հիմայ հեթանոսութեան դա-
րերը իրը թէ ողջ չեն . վասն որպէ՛ Առա-
քելական պաշտօնին հեթանոսները աշա-
կերտելու մասն ալ իրեւ հանգիստի
մէջ է : Եւ թէ որ Շան Աւետարանա-
կանին հեղինակը մի միայն աս մասին հա-
մար . “ առաջնելսկան իշխանութեանը յաջորդու-
թեամբ մէկն մէկն չէր կրնար անցնիլ” կ’ըսէ նէ՝
թող աներեւոյթէն ունեցած աչքն ալ
բանալով երեք աչքով կարդայ սուրբ
գիրքը՝ որ կարենայ տեսնել այդ պաշտօ-

նին մեացած երկու մասերն ալ, Թշուելը
և առջեցնելը կ'ըսեմ. վասն զի առաքեա-
լութիւնը աս երեքովը կը բազկացունէ
մեր Տէրը :

(Առաքեալ) բառը ըստ ինքեան խըր-
կուած կը նշանակէ . որ և Քրիստոսէ իւըր-
կուած կ'իմանամբ = Եւ արդեօք առա-
քեալները քաղաքներուն մէջ քահանայ-
ներ և եպիսկոպոսներ չը խրկեցին Քր-
իստոսէն , ինչպէս որ Քրիստոս ալ զիւ-
րենք խրկեց՝ որ Հօր Աստուծմէ խըր-
կուած էր : Եւ ի՞նչ աւելի հեռուն կ'եր-
թանց . Քրիստոս չ'ըսանւ թէ և Ես Յեշ-
աւա Եմ ամեն օրերուն՝ մինչւ աշխարհի իացա-
րածին ։)

Քայանի է որ Առաքեալները աշխար-
հի վրայ չը կան . Քրիստոս որո՞ւ հետ ու-
լալու է մինչեւ աշխարհի վերջը : Քա-
հանայներուն և Ձարդապետներուն , որ անոնցմէ
իրկուածներ և անոնց յաջորդներն են , ճանաւանդ-
պաշտօնակից ալ : Ուժ որ աս մեր գրագետը
Առաքելոց Խղթերը քննած ըլլար՝ պիտի
աեսնար որ , Պօղոս առ աքեալ եպիսկո-
պոսները Եպիսկոպոսակից կ'անուանէ . Ե-
պափրսդիտէալ՝ առաքեալ կը կոչէ . Տիւ-
քիկոսը՝ ծառայակից . Արիստարքոսը՝ Գերե-
կից . Յոստոսը՝ Գործակից . Աքքիպպոսը՝

զինուորակից . և այլն . և այլն . (Փիլիպ . առ . 1 .
և թ . 25 : Կողման . դ . 7—11 : Փիլիմոն . առ .
2 .) Պետրոս ալ կ'ըսէ . « Օ երիցունու այ-
սուհետեւ աղաջեմ , իրբեւ Երիշակից և
« վեյ չարջարանացն « Քըիսպոսի : » (Ապէ . Է . 1 :)
Աս խօսքերէն չը հետեւիր արգեօք թէ
քահանայք և վարդապետք առաքելա-
կան յաջորդներ ըլլալու են . ուրեմն ինչ
պէս առաքելական իշխանութիւնը , ա-
նանկ ալ չակիւլու և կապելու , Եռլելու և ու-
նելու իշխանութեան ալ յաջրտաբար չահանայ-
ներուն և Եպիսկոպոսներուն իջած է . և պահանին
իջնուլու է միալու ցյատիտեան . ինչու որ « Ճե-
ռզի որ կ'ըսէմ — կ'ըսէ . Տէրը — ամենուն
ու կ'ըսէմ : » (Վարի . Ժկ . 37 :)

Վօչափմը խօսելով խօստովանութեան
վրայօք , և կարծեմ սուրբ գիրքէն Երիս-
երէւ վրայութիւն բերելով , կ'անցնիմք
ուրիշ Հարդապետութեան մը : Բայց աս ընել-
նուս առաջ՝ կ'աղաջեմք մեր իրաւունք
ճանցող քանադատին , որ ԵՍ ԱՌՆԻ առ
խօսքերը :

« Ու Յառապես Խորապահանին՝ հեղինակը և ալ
ու մէկ ուրիշը կրնայ մէկ հապիկ վիայութեան յառաջ
ու բերել սուրբ գիրքէն այսպիսի խոսպահանութեան
ու մը հասպասող : » (Երես 10 :)

ՄԱԿԱԲԵՐՈՒԹԻՒՆ

Առ վարդապետութիւն քրիստոնէական
Ճշարպութեան լուսոյն և էութեանը մէջ չը կար .
բայց զարմանալու բան մը չ'է . ասիկայ
ալ Աւետարանական հեղինակին մէկ նոր
պատուղն է . որ աս կոստանդնուպօլսոյ
պատուղներուն չը նմանիր , հապա Ամերիւ
կայէն բերած ըլլալ կը թուի :

Ամեն մէկերնիդ՝ որ | ուտեր վարդապե-
տին վարդը կարդացէր էք , կրնաք վկայել
որ | ս-պեր մէկ կերյուածառիւ ճը եղաւ նէ՝ մէ-
կէն ՚ի մէկ չուրացաւ ամեն բան . հապա
երթալով : Անանկ ալ . . . լուս ախնչ
նէր ս-նեցողը լուլ չէ :

Ասկէ բար-թիւն ըսելով չ'մ գիտեր
ինչ ըսել կ'ուղէ հեղինակը , որ քանի
անգամ կարդացի աս նիւթիս վրայ գըր-
ուած եօթը տող խօսքերը նէ՝ բնաւ չի
կրցայ միտք առնելու : Եթէ չի խօսուած
խօսք մը՝ ուրիշ խօսուածներէն մակարե-
րելն է նէ՝ Ճշմարիտ կը սեմ՝ որ անոր
անդը ես ամցցայ երբ որ իրենց գործածել-
նին պեսայ . (Ն թէ որ ինչ աս բառը ուրիշ բա-
ռէ ճը պել ուրած է նէ՝ ինչո՞ւ որ իլ գոնո-ի
սուրբ գրոց մէջ , հոգ չ'է , լուլ իմաց պայ մեղ) :
Ասոր համար կը խրատեմ աս մեր գըրաւ

դէտ բանադառը՝ որ ուրիշ անդամ մ'ալ
ասանկ գրութիւն մը ըրած ատեն՝ մէկ
մէծ աշխատութիւն մ'ալ յանձն առնէ :
Թա՞յլ կարգայ անդամ մը իր յեռագիրը՝ որ Եպիք
Հայոցաւամիլ . Գրածը անէ՝ որ իր կրօնակիցներուն
ու նաևասինչ Հըլլայ . և Ալբայիս առնէ և
ուսուղանէ :

2. ՊԱՀՔ :

Ասոր վրայօք նախ սա հարցմունքները
կ'ընեմ :

1. Ե՞ց Եդամին ինչո՞ւ արդիլեց բար-
ւց և չարի գիտութեան ծառին պը-
տուղէն ուտելը : (Ճնճ. թ. 16 :)

2. Յայտնի է որ պտղոյն ճաշակումը
արդիլած ատեն՝ տակաւին մինակ Եդամ
սուեզծուած էր , բայց անոր աս պատ-
ուերը տուած ատեն մի՛ , ուակէր ըսելուն
տեղ , ինչո՞ւ « մի՛ ուակէր » կ'ըսէ : Յօէ
որ հիմակուան զարդարուն լեզուին հա-
մաձայն յոգնական ըսուած է ըսենք նէ՝
ոխուլ կ'ըլլայ . վասն զի մի և նոյն խօսքի մը
մէջ՝ մի և նոյն բայց մէկ մը եզակի և մէկ
մը յոգնակի չ'ըսուիր մի և նոյն մէկումը :

“ Աւ պատուիրեց Տէր Առնուած Ադա
 “ մին ու կ'ըսէ . ամեն ծառերէն՝ որ այդ
 “ դրախտին մէջն են՝ ուտելով ուտիւն
 “ Բայց բարւոյ և չարի գիտութեան
 “ ծառէն շնորհէ : ” (Ճն. թ. 16—17:)

Յ. Պրիստոս ինչ բանի համար պահեց (Պահ. թ. 2.) երբ որ ինք Աստուած էր :

Պահք բառը երեք կամ չորս տառերէ բաղկացեալ պղտիկ բառ մընէ . բայց իր մէջը մեծամեծ անուններ կ'ամփոփէ . իսկ անոնց ամեն մէկը յայտնելու մեր համառօտութիւնը չըներելուն՝ հոս միայն երկու հատի վրայօք պիտի խօսինք , որոց մէկը ետքերը կը գտնուի :

Կ'ս բառը՝ ըստ բառական նշանակութեան բան մը պահել կը նշանակէ . բայց ինչ է պահուելիքը . օրէնքը և պատուիրանը Պահք պահելը օրէնք իամ պատուիրան է : Նախ Ադամին պատուիրուեցաւ յոդնական ձայնով , որպէս թէ ամենուս : Իոլոր Ամրգարէները և Աահասպետները պահեցին՝ աս օրէնքը գիտնալով , Պրիստոս ալ պահելէն ետքը ըստւ “ Կ'ս ազգը մի միայն պահքով և աղօթքով կ'ելլայ : ” (Պահ. թ. 28:)

Գուցէ ոմանք սա երկու ինդիբները

յառաջքերեն : Ապիս թէ և Առւրբ գրոց
ո մէջ պահըի վրայօք գրած բալոր օրինակ
ո ներնիս ծոմէ , նոյնպէս Քրիստոսին
պահածը ծոմէր : ո (Բան Աշեա . 12 :)

2 . Քրիստոս դեեր հանելու համար
քարոզեց պահը :

Առջինին համար կ'ըսեմ որ շատ տղի-
տական մտաց ծնունդ մընէ : Ա ասն զի՝
թէ որ գիտնար այդ պատուական անձը՝
որ Հայոց եկեղեցին չէ թէ չը հերքեր
ծոմ պահելը , այլ նաեւ պահոց բուն
կերպն ալ զանի համարած է , ան ատեն
իր գիտութեան կարօտ ըլլալը սկիտի հաս-
կընար :

Ճողովուրդը սրբոց պահեցողութեա-
նը մասնակցութիւն մը ունենալու հա-
մար՝ և ծոմ պահելով չի կրնալ գործե-
լուն համար , Յավհաննէս Վկրաիչէն օրի-
նակ կ'առնեն , որուն պահածը սրբապա-
հութիւն էր : (Աշա , դ . 2 .) Եկեղեցին
յայտնի տեսած է սուրբ գիրքին մէջ՝ որ
տէրոջը հրեշտակը Եղբասին կը պատուի-
րէ որ միայն ագարակի ծաղիկներէն և
բանջարներէն ուտէ եօթն օր , որպէս զի
տէրը անոր խնդիրը կատարէ : (դ . Աշ

* Այս վկայութիւնը երրորդ յիմարական դատաս-
տանի պատասխան մ'ալ կրնայ ըլլալ , այսինքն թէ ո այս

բառ . թ . 24 — 26 :)

Արկրորդ առարկութեանը համար աբ
պիտի ըսեմ որ երբոք Յովշամնու աշա-
կերտները տեսան՝ որ իրենք և փարիսե-
ցիները կը պահեն , և Քրիստոսի աշա-
կերտները չեն պահեր , եկան ու ըսին
իրեն . « Ինչու համար մենք ու փարիսե-
ցիները յաճախ կը պահենք , և քու ա-
շակերտներդ չեն պահեր : Կ'ըսէ Յի-
սուս անոնց . . . օրեք պիտի գան՝ երբ
որ անոնց փեսան վերնայ , ու ետքը
ափիտի պահեն : » (Առաջ . թ . 14 — 15 :)

Կարելի է որ հիմայ ընթերցողներէս
մէկը բաէ թէ՝ որովհետեւ Յետուա Ետիսդիրակ
էր . Տարդարեդութիւն էր ըրաւ Առաջելոյ համար ,
և ու լին իբրւա ըստ մասնց ճիպը ձըգեց :

Հիմայ ես ալ աս ըստղին կը հարցնեմ .
Քրիստոս ի՞նչ լսւծի լծեց մեզ . « Վու իմ
ոլուծո ձեղի , և սորվեցէք ինձմէ՝ որ
« հեղ եմ , և խոնարհ արդու և հանդիստ պի-
տի գմանաք ձեր անձերաւն : » (Առաջ .
ժամ . 28 — 29 :)

« Իւ օրերը . . . մոտ պէտ լուսիտ իսմ ողուշը ուել Յիլաս
ողուշը ուուշըն մէջ Աստուծոյ ընդունելի և հաճէլի
բան իւ լը ինաւ լլլաւ : » (Բան Աւել . 15 .) Զէ՞ս ու-
սեր արդեօք ոյդ բանադատը՝ Ազամին պատուիրանը՝ և
Մողական վերաբերութիւնն իսպրութիւնները :

Ասիկայ ցուցունելնուս ետքը՝ Դաւ-
իթի սա մարգարէութիւնն ալ մէջ բե-
րենք . « Անձս պահօք խոնարհեցուցի : »
(Առշ կը . 11 .) Աս խօսքը Դաւիթ իրեն
համար չ'ըսեր , հապա Քրիստոսի : Եւ
որովհետեւ Առաքեալը կ'ըսէ որ իրեն նմա-
նինք , ինչպէս ինչն ալ Քրիստոսի , (առ . կորն .
ժամ . 1 .) պէտք է որ հեզ և խոնարհ ըլ-
լանք , Աստուծոյ առջին սրբերնիս պահօք իր-
նորդեցնելով , և մարդկանց՝ չարին հակա-
ռակ չ'կենալով . . . և այլն :

Ասչափի մը խօսելով պահքի վրայ՝ Դաւ-
իթի հասպատեցինք որ պահելը օրէնք և պատուիրան
է . և գուցէ չ'ընդունողներուն ալ Պօ-
ղոսին ձայնը կրցանք լսել տալ . « Կերա-
ռ կուրը մեզի Աստուծոյ առջին չի տա-
նիր : » (առ . կորն . ը . 8 .) Ուրեմն և կ'ա-
ռ զաշեմ ձեզի եղբայրներ , գիտնալ ա-
ռ նանկները՝ որոնք ձեր սորված վարդա-
ռ պէտութենէն դուրս հերձուածներ և
ու գայթակղութիւններ կը հանեն . և ա-
ռ նոնցմէ հեռանալ : Վասն զի անանկնե-
րը մեր Տէրոջը Քրիստոսի չ'են ծառա-
ցյեր , հապա իրենց դորին . և անուշ խօսե-
նով և օրհնելով անմեղներուն սիրաբերը կը իտ-
ի բէն : » (Հառմ . ժղ . 17 – 18 .) և թէ որ
չ'էք հեռանար անոնցմէ , և անոնց ոտք

Երուն կըհետելիք , “ Ա այ ձեզի , — պիտի
” ըսուի — որ կշտացած էք հիմա , որ պի-
տի անօթենաք : ” (Ղ աւի . Ղ . 25) :

Դանք հիմա Եւետարանական կոչ-
ուած նամակին պատասխանելու , որ առ
կերպով կ'սկըսի :

Ի՞ան խրատական “ Տետրակին երկ-
” բորդ վարդապետութիլ Պահքի վրայ
” է . և անոր վրայ խօսած մէկ երեսին
” մէջ Գրելե՛ չանի պող որ իայ այնքան սխալ-
” ճռանք իայ : ” (Երեւ . 12) :

Այս ըսելով քանի մը տրամաբանու-
թիւններ ըրած է , որոց մէկ քանիին պա-
տասխանը լիովին տուած ենք . և մէկ
. քանիներունն ալ հիմայ պիտի տանք :
Ի՞այց որպէս զի Հայեան պանը ճրագին լցան
խաւար ցուցնելու ակնկալունեն պէկուի , մէծ
պրայնունեամբ իրեն կ'իմացնեմ՝ որ աս “ Գրելե՛
չանի պող որ իայ՝ այնքան սխալունք իայ ո խօսքը
իր վրայ մարգարէացեր է , և ոչ թէ
Խրատական թղթոյն հեղինակը նախա-
տեր է :

“ Պետրոսի զրուցուեցաւ որ—կ'ըսէ—
” ելլէ մորթէ ուտէ ան բաները՝ որոնք
” անմաքուր էին . որ ասիկայ կը սորվե-
” ցըներ թէ բոլոր սոսկ ծիսական խտրու-
” թիները վերցած են : ” (Երեւ . 12—13) :

Ես ալ կ'ըսեմ որ՝ ուտեատի խորութեր
 չը վերագերիր ատիկայ . հապա հերանու-
 ները պիու չը համարելու պրածնութեանը , որով-
 հետեւ ան ատենք Նրէայ մը հեթանու-
 ներու չ'էր կրնար մօտենալ , պիզծ սեպ-
 ուենուն համար . ինչպէս կրսէ Պետրոս .
 “ Դուք ինքնին դիտէք՝ ինչպէս անմարթ
 է Նրէայ մարդու ուրիշ աղդերու
 ” մերձենալ կամ մօտենալ . . . ” (Գործ .
 Ժ . 28 .) բայց իր խօսքին բուն էութեր
 անաշառ պատասխանը առնելու համար
 կ'աշխատցնենք զինքը , որ Առաքեալին առ
 մէկ տուն խօսքը ամբողջ կարդայ . ” և ին-
 ” ծի Առտուած ցըցուց՝ Տարբիներէն մէկը¹
 ” խառնակի կամ անսուրբ չըսէլ : ” Առ վկայուելը
 Պետրոս ինքնին չ'ըներ ալ նէ՝ շատ քիչ
 խելք ունեցաղ մէկն ալ դիւրաւ կրնար
 խմանալ՝ որ առ տեսիլքը ուտեատի անխր-
 ափը ըլլալու համար չ'էր . վասն զի Առ ո՛
 ամեն անսուրբ իւրակաները ուտելու համար
 Եղած ըլլոր նէ՝ նախ Պետրոսի պէտք էր
 հնազանդիլ ան հրամանին՝ որ երիցս կրտե-
 նուեցաւ ” Ե՛լ Պետրոս , կտրէ և կեր : ”
 (Գործ . Ժ . 13) : Բայց Պետրոս ընդդիմո-
 ցաւ , և վերջապէս կ'իմանամք որ “ անօ-
 թը երկինք վերցաւ : ” (Ժ . 16) :
 “ Դանիէլի և երից մանկանց օրինա-

“ կը՝ ամենեւին վերաբերութիւն չ'ունի
“ պահքին ո (Բան Ա-ԵՊ. 13) որ կ'ըսէ նէ,
ես ալ կ'ըսէմ որ անոնք Ո՞վախական օրէնքը
պահեցին, մենք ալ Քրիստոսական :

Ո. Ե որ Պօղոսի սա խօսքերը ցուցընելու¹
ըլլաց նէ, (Երես. 13) “ ամէն ինչ որ սպանդա
“ նոցին մէջ կը ծախուի՝ կերէք, ու քննուի
“ մի ընէք խղճմառնքի համար : ” (Ա. Կորն.
Ժ. 28): Ես ալ կ'ըսէմ որ՝ առ համարին
ետեւի համարներն ալ կարդայ նէ՝ կը
հասկընայ որ Ո՞վախական օրինօք արգիլուած
կերակուրներուն անխփիր ըլլալու համար ըսուած
է այդ խօսքը, և ոչ պահքի համար . և
ժողովուրդը սպանդանոցին մէջ ծախուած
ամէն բաներն ալ կը վայելէ :

“ Վայց Հոգին սուրբ յայտնի կ'ըսէ,
“ որ եարի ատենները մէկ քանիները հա-
“ ւատքէ պիտի իյնան . . . ու ետ պիտի
“ պահէն կերակուրներէն՝ որ Աստուած
“ հաստատեր է որ հաւատացեալները և
“ Ճշմարտութիւն ճանչցողները վայելեն . . .
(Տիմ. Պ. 1-4.) կ'ըսէ նէ (Երես 13.) Ես ալ
կը պատասխանեմ որ Եկեղեցին բնաւ-
չարգիլեր ժողովուրդին ինչ և իցէ կերա-
կուրները վայելու , ըստ Հրէականին :

Եւ վերջապէս թէ որ ըսէ որ՝ “ մը-
չ սեղէնէ ետ կենալուն բարոյական մաք-

„ ըութեանը վարդապետութիւնը հեւ
 „ թանոսական փիլիսոփայութեանը մէջ
 „ ծագեցաւ . ամենեւին քրիստոնէութե
 „ մաս չ'է : ” (Երե 13—14.) Ասոր ալ
 Յօհաննէս Ոկրտիչը և Եղբասը կը ցու-
 ցընեմ իրեն , որ թերեւս անծանօթ ե-
 ղած ըլլային իրեն մինչեւ ցարդ :

Աւասիկ իր մարդարէութեանը լրու-
 մին հասանք՝ որ իր վրայ կատարուեցաւ :
 Իան խրատականին ամեն մէկ տողի կարծե-
 ցեալ սխալները՝ Աւետարանական նամակին
 Բարձրագլուխ սխալները երեւան հանելով իւ-
 րենք սխալութենէ ելան : Յայտնի է որ
 ասանկ խարդախական խօսքեր բանեցնե-
 լով կ'ուզէ որ Ազգին պարզամիտ մասը
 մոլորեցնէ : Զըգիտեր արդեօք Տէրոջը
 ըսածը . ” թէ որ մէկը աս ինձի հաւա-
 ” տացողներուն պղտիկներէն մէկը դայ-
 ” թակղեցնէ՝ լաւ է անոր թէ երկանա-
 ” քարը անոր պարանոցը կախուի՝ և
 ” ծովու խօրերը ընկղմի : ” (Հապ . Ժը . 6:)



Յ . ՄԱՍՈՒՆՔ ՍՐԲՈՑ :

Ամեն քրիստոնեայները՝ թէ և տգիւ

տադոյն ուամիկներն ըլլան՝ մեծ ճշմար-
տութք կը խոստովանին՝ որ սրբոց մա-
սանցը երկրպագութիւն չ'են ըներ. այլ
սոսկ յարդութի մը կուտան անոնց՝ զոր
օրինակ Կատուծոյ սիրելիներուն մնացոր-
դացը, որոնք որ ամէն մէկ սուրբին յա-
ւերժայիշատակ առաքինութիւնները յի-
շեցընող մէկ մէկ թանկագին և սրբազն
հնութիւններ են:

Ո՞նք | ուսաւորչայ որդիքս՝ մասունք-
ներու կրօնական երկրպագութիւն չ'ենք
ըներ. վասն որոյ՝ աս ծանր ամբաստանու-
թիւնը ճշմարդաբան չնեիլներուս նպաց ծնուն-
դըն է. անոր՝ որ հաւատարմութեամբ, անոր՝ որ
Ապուծմէ Ապուծոյ առջեւը Քրիստոսով իւ
խօսի : Ո՞նք սրբոց նշխարները կը պատ-
ուեմք, զիրենք բարեխօս կը բռնեմք, և
միայն սուրբ Երրորդութեանը ծունք կը
կրկնեմք երկրպագելու : Կ'ս ասանկ ըլլա-
լով խոնարհաբար կ'իմացնեմ մեր արտա-
րադապ Նեղնակին՝ որ ուրիշ աղջի մը համա-
նի-Ռուած աս յօդուածը ճռուալով հան խրա-
տականին դէմ հրատարակեր է : Եւ կ'ա-
զաքեմ իրեն՝ որ | Հոսանքական Հայոց
Եկեղեցիներուն մէջ գտնուած անհարա-
զատ մասունքներուն ցանկը հրատարակէ .
ան ալ որչափ որ շուտ կրնայ նէ :

4. ՅԱՐԳԱՆՔ ՊԱՏԿԵՐԱՑ

‘Այն նամակին հեղինակը՝ որց պատշ
իերներուն խոնարհութիւն և յարգանք
մատուցանելիս՝ ըսկընալով ուրիշ բառով
մը յայտնել զանի Պատիերապաշտութիւն կ'ան-
ուանէ . որպէս զի՞ պատկերապաշտ հե-
թանոսներուն հետ մեզի համարաժին
դասելու կարողանաց . ինչպէս որ սա հե-
տեւեալ խօսքերուն մէջ պայծառապէս
կը տեսնուի , որ փշաքաղ կ'ընենք նոյն ար-
դարադապին նամակին :

“ Ասդ՝ կռապտշտներն ալ իրենց պաշ-
” տած կռւոքերը իրենց աստուածները
” չ'են սեպեր , ինչպէս որ առ տետրակին
” (Բան Խրատականին) հեղինակն ալ իր
” պաշտած պատկերը նոյն սուրբին տեղ
” ըստներ : Ասդ հակառակն , կռապաշտ
” ներն ալ ճիշդ ան նոյն պաշտպանու-
” թիւնը կ'ընեն կռապաշտութեան հա-
” մար , որն որ Արքազանն ըսեր է պատ-
” կերապաշտութեան համար . և ՚ի հառ
” տատութիւն իրենց անկեղծութեանը
” սա բանը յառաջ կը բերեն՝ թէ բնաւ
” չ'են երկրագաներ մէկ կռւոքի մը
” մինչեւ որ քուրմը օծէ՝ ու սուրբ ջու-
” րի մէջ խօթէ անիկաց , և իր քրմական

"իշխանութեամբը զաստուած անորդէց
"կամ վրան բնեակեցընէ " (Երես 18 :)

Յիբաւի՝ կռապաշտներն ալ իրենց կը-
ռոյը աստուած չ'են ըսեր, զոր օրինակ
մենք ալ մեր պատկերներուն . (Ի՞նչէ ի՞-
շատ մեր անալու դպրութը) բայց կռա-
պաշտները միշտ կուռքի մը առջին կ'եր-
կըրսպագեն , և առանց չ'աստուծոյ մը
արձանին ներկայութեանը՝ նոյն չ'աստու-
ծոյն երկրագութիւն չ'են մատուցա-
ներ . երբ որ մենք՝ ուր և իցէ տեղ մը
ծունը կ'իջնումք երկրագութելու՝ ոչ սուր-
բի մը առջին , այլ միայն Աստուծոյ առ-
ջին առանց առջեւնիս պատկեր մը ու-
նենալու . (չ'եմք գիտեր որ ասանկ ընե-
լով ալ պունը կայսոց Գայութը ու Գանեթը կամ
օրը պաշտած կ'ըլլա՞ն . և կամ գէալ ՚ի արե-
ւելը աղօթելուս համար՝ մեր աղօթելուը
Երիբի մէկ ճասին՝ կամ արեւու նուիրած կ'ըլլա՞ն) :

Բայց կայ նաեւ մեծ գիտողութիւն
մ'ալ՝ որ մեղ առ պատիւէն կը զրկէ .
" կռապաշտները երբեմն այնպէս կը հա-
" մարեն՝ թէ աստուածութիւնն երեսէ
" ձգած է այն ինչ կուռքը , և ան ատե-
" նը կ'այրեն կամ ծովը կը նետեն անիւ-
" կայ . . . " (Երես 18 .) երբօր մենք ե-
կեղեցւոյ մը պատկերները բնաւին պլոզ-

ծեալ չ'ենք համարիր : Ի՞այց և այնպէս
չ'ենք երկրպագաներ , ոչ սրբոց և ոչ
պատկերաց . միայն թէ ամեն մէկը՝ ի-
րենց գերագոյն առ աքինութիւններնուն
վրայօք ունեցած համարումներնուս հա-
մաձայն՝ խորին յարգանօք կը պատուեմք :

Հիմա՝ սա երկու խնդիրը ունիմ մեր
իմաստուն վարդապետին՝ որոնք որ զիս
կը պնդեն պատկերները յարգելու :

Ա . Վրիստոս տէրն մեր նախատես
չէր արգեօք , ըստ այնմ , « Ես Տէր՝ քըն-
նեմ զսիրտա՝ և փորձեմ զերիկամունս
. . . » (Երեմ . Ճէ . 10 .) Եթէ գիտէր որ
Արգար անոր առ ջին , և կամ ետքի ա-
տենները մոլորեալներու հօտ մը անոր
պէս գծուած պատկերներու ներկայու-
թեանը՝ իր առ ջին երկրպագութիւն պի-
տի ընէր , ինչո՞ւ խրկեց սուրբ դաստա-
ռակը Արգարին :

Բ . Ծատ անգամ կը հարցընեմք , և
երբէք պատասխան չ'ենք առներ . և կար-
ծեմ Յիսուսը դաւի բռնելու աշխատող
հրէից պէս պիտի պատասխանեն թէ՝
« ը գիտենք ո : (Ամրի . Ճա . 28 - 21 .)
« Դուն քեզի կուռք չի պիտի շնիւս . . . »
(Ելք . ի . 4 .) ըսող Կոտուածը չէ Տա-
պանակ ուխտիին վրայ երկու ոսկեցութերն .

ԲԵՆԵՐԸ ՂՅԱԿԱ ՊՈՎՈՂԸ . (Եշլ . իԵ . 18—21 .) ՄՈ ԽՈՐԱԳԵԼԵԱՆ զաւկըները ԵՐԿՐԱՊԱԳՈՒՆ
ԹԻւն ընեն անոր ՆԵՐԿԱՅՈՒթեանը՝ Վա-
սուծուծոյ առջին . և կը խօստանայ ալ ան-
քերովքէներուն մեջէն խօսելու Ո՞նվէ-
սին հետ :

ՎՐՅՆ ուղղադասոր գեղեցիկ դատաս-
տան մը կ'ընէ Բան խօստականին սա խօս-
քին վրայ . “ Ո՞ք գիրքերը ականջի Ճանա-
” պարհաւ և պատկերները աչքի Ճանա-
” պարհաւ . . . մեղի առ Վատուած ջերմե-
” ռանդն լինել կը շարժեն . կամ Տէրոջը
” և սրբոց վարքը մեղի կը սորվեցընեն . ”
(Երեւ 24) Բայց առկէ—կ'ըսէ—ինչպէս կը
” հետեւի՝ թէ անոնց ԵՐԿՐԱՊԱԳՈՒԹԻՒՆ
” ընելու և խաչ հանելու ենք . և համ-
” բուրելու ու առջեւնին խունկ ծխելու
” ու մեր աղօթքները անոնց մատուցա-
” նելու ենք : Ուէ որ Վատուածաշունչին
” ԵՐԿՐԱՊԱԳՈՒԹԻՒՆ ընելու չ'ենք ական-
” ջին միջոցովը մեղի սորվեցնելուն հա-
” մար , ինչպէս կը հետեւի թէ պատկե-
” րին ԵՐԿՐԱՊԱԳՈՒԹԻՒՆ ընելու ենք՝ աչ-
” քին միջոցաւը մեղի սորվեցնելուն հա-
” մար : ” (Երեւ 49 :)

Վարդ՝ որովհետեւ Պատրիարքին պատ-
” կերին նայելով անոր Տէրը միաբերնին


” կը բերեն , և Երեսագութեան Ապուծոյ կը
” Տապուցանեն ” (Երես 21—22.) խօսքերը
կեղծ ու պատիր խօսքեր կը համարի , ինչ-
պէս որ իրենց անանի է՝ և ուրիշներ անանի կը
խարծե , պէտք է որ՝ իր առարկութիւներով
ալ մեր անկեղծութիւնը ցուցնեմք :

Յայտնի է որ Երկրապատելնուս Ետքը
կը խաչակինքն մք . ցուցնելու համար՝ որ
մեր Տէրոջը խաչեցելոյն առջին կ'երկրո-
պագեմք . և կը յարդեմք իր սուրբ խաչը՝
որ կ'երպովմք դժմքերնուս վրայ կրել կը
նշանակէ : Եւ աս Երկրապատութիւր նաեւ
ամենասուրբ Երրորդութե վերաբերիլլ
խմացնելու համար Երեք մատերնիս մէկ
տեղը բերելով կը խոչակինքն մք : Կհա աս է
տէրունական պատկերի մը ԱԵՐԻԱՅՈՒԹԵԱՆը
ազօթենուս և Երկրապատութիւն ընել-
նուս Ետքը խաչ հանելնուս պատճառը :

Որ և իցէ սուրբի մը պատկերին առ-
ջին՝ Երկրապատութիւն չ'ենք ըներ նոյն
սուրբին . և զանի չ'ենք համբուրեր . և
աս բանիս աւելի հաստատութիւն մընէ
պատկերներնուս բարձր տեղեր դրուած
ըլլալը : Ու և համբուրելու ըլլանք՝ Բնչ
մեղք կը ծնի տակէն :

Յիրաւի՝ սարկաւագը խունկ կը մա-
տուցանի անոնց , բայց դառնալով ժողո-

վրդեան ալ կուտայ . միթէ մարդապաշտ ,
կամ մարդը Կատուծոյ տեղ դրած կ'ըլլայ :
Եկեղեցին բնաւ մէկ առեն մը քարոզած
չ'ունի՝ որ սուրբերուն կամ պատկերնեւ-
րուն երկրագութիւն մատուցանենք .
բայց սարկաւագը բարձրածայն կը կար-
դայ . “ Կատուծոյ երկրագագանեմք ” :
Անդք ամէն առեն՝ որ առիթ ունեցած
ենք , թէ բանիւ՝ և թէ գրութեամք մեր
միաբը և նոպասակը յայտնած եմք իրենց
առ մասին վրայօք . բայց առ բանից և գու-
ծոյ իամ Գոյց չը հաւաքացո՞ւ , և մարդիային սիր-
ակը մնող ասպուտծայեալ բանագատը կ'ըսէ-
որ՝ յէր նոյտակը ան չ'որ Կատուծոյ երկեղու-
ժանե՞ւ՝ այլ նիւթական պատկերին : Ուրեմն ինք
աւելի աղէկ գիտէ ժննել և գործել մէր սրաեը ,
քան թէ մենք՝ որ անսնց օրինաւոր տէ-
րերն ենք : Կը թողաւմք ասիկայ դատելու-
ճշմարտասիրացդ՝ թէ արդեօք ի՞նք կը
յափշտակէ Կատուծոյ իշխանութիւն , չ'է նէ-
քահանայք , որուն վրայօք վերը խօսեցանք :



5. ԲԱՐԵԽՕՍՈՒԹԻՒՆ ՄՐԲՈՑ

Անդ զուարձախօս քննաբանիլ ասանկ
կ'ուրի : .

Քան խրատական « Տետրակին Հեղիւ
 » նակը պատկերաց երկրագագութիւն
 » ընելու վրայօք խօսիլը անցուառար
 » շուտով մէկ դի ձգելով իր բոլոր զօ-
 » բութիւնը սրբոց բարեխօսութեանը
 » վրայ կը թափէ : » (Երեւ 19.) Կարծեմ ահ-
 յուսաբար մէկորդ խողուած կարծած բանը ըստ
 չափու մասակարարվեցաւ . և ինչպէս ան-
 կէ կ'իմանամք՝ որ բոլը ջրութեանը սրբոց բա-
 րեխօսութեանը վրայ խափուած է , մենք կարծ ՚ի
 կարծաց խօսելով աս նիւթիս վրայօք ճրշ-
 մարտութիւնը յայտնենք , որ Քան խրա-
 տականը « Ճ'ռադ ՚ի մէջ պան Հայոց ո կոչ-
 ուելու արժանի լուսաւոր ճրագ մ'ըլլալը
 յայտնուի : Եւ աս նպատակնուո հասնե-
 լու համար նախ իրեն սխալ կարծածները
 քննենք , որոնք թուելով չորս հատ կը
 գտնամք :

« Ոխալմունք առ աջին : Կենդանի մար-
 » դոց աղօթքները սրբոց բարեխօսութիւ-
 » նամեմատ կը սեպէ : » (Երեւ 19.) :

Այ իր տեսած սխալը ես չ'եմ տեսնար
 կոր : Ո՞րն է ատ կենդանի մարդուն ա-
 զօթքը : Յաղենւոյն առածը . չ'է . ատիկայ
 կենդանի մարդոց չը վերաբերիր : Ուր-
 բերը և Աստուածածինը . չ'է , անոնք ալ
 չ'են : Կանա Գալիկայու հրա՞շքը , չ'է .

վասն զի՞ ատոր մէջ ազօթք ըլ պարունակիր : Ա Երջապէս . Յովեայ ազօթէլլ .
այն՝ աս պիտի ըլլայ . և արդարեւ
մեծ և եղական սխալմունք կը համարէինք մենք ալ , թէ որ նոյնը ինչ բանի
համար դրուած ըլլալը աղել մը չի տեսնէինք . որն որ հիմայ իրեն ալ ցուցնելու
եմ : Իսոյց առաջ խոնարհաբար աս
իմ Ա Երջին – դարու – Վ ւետարանիչիւ-
կիս իմաց կուտամ՝ որ չ' թէ տուրք
գիրքերը կարդալու և հասկընալու հա-
մար չոգին սուրբ իրեն չ' առաջնոր-
դեր , հասկա՝ նաեւ պարզաբան գրու-
թիւններն անգամ միտք առնելու չափ
ունեցած ողջմութիւնը՝ զինքը թողեր
փախերէ : Վսոր համար պէտք է որ անոր
եաւելէն վաղէ միտուէ ու գտնէ . որպէս
զի ուրիշ անգամ ալ ասմակ չարաչար ըլ
սխալի :

Տան խրատականը սրբոց համար « և
» բարեխօսեն վասն մեր յամ ժամ՝ թէ
՚ի ինեւանունեան իւրեանց՝ և թէ ՚ի մահ-
ուան « (Երես 28) ըսելէն եսքը , նախ
կանա Դալիլեայու հրաշքը , և մէկ քանի
վկայութիւններէ ետքն ալ Յովեայ ազօ-
թէլլ յիշելը՝ ինեւանի ճարդուն աշօնէը մե-
տեալ սուրբերուն ազօնիցը համեմո՞ւ սեղելէ :

չե՞նէ՝ իրենց կենդանութեանը ըրած աղջկներն
ու Արքունու ընտունելը ըլլալուն համար եւ:
Կարծելի է որ՝ որովհետեւ աս մեր
քննիչը մարդկանց սրտերը քննելու
վարժած է, բնաւ չե՞ք քններ Բան խրա-
տականին ամբողջ խօսքը. բայց միայն ա-
նոր շեղինակին սիրով ժններ և գորեր եւ, որ
իր կարծիքին պես է: Իսկ մենք սոսկապէս իր
գրուիր քննելով կը գտնանք առ իր ծուռիկ
գատաստանը, և տալով մեր նուտատ գրո-
չին ձեռքը՝ մեր սրտին աս արձագանքը
լսել կուտանիք իրեն. « Առ ուրեմն ով
» պատուական սրտագէտ, քու Ճակաբդ
» պատիւը քու սխալ գատաստանդ. և
» տար քուկդ քուկիններուդ :

« Սխալմունք երկրորդ : 29 երրդ երե-
ս սին վրայ գրուած Ոտխէս անունը սր-
» խալ կ'առնէ: « Ոի համարիք եթէ ես
» չարախօս ինչ իցեմ զձենջ առ չօր, գայ՝
» որ չարախօս կայ զձենջ Ոտխէս, յոր
» դուքն յուսացեալ եք... » (Ըստ. Ե. 45:)
» Հոս Ոտխէսը իր գրութիններուն աւ զը
» գրուած է. և ասիկայ այնպիսի ստիրա-
» կան կերպ մըն է խօսուածքի, որ առ
» մտօք աս տեարակին մեջ բռնել դնելը
» յաւէտ խորամանկութիւն ուեպելու է՝
» քան թէ ագիտութիւն: » (Երես 20:)

Վստեղ (Վովսէս) բառը իր գրուածոցը տեղ չը կընար առնուիլ, թէ և ասիւ կայ հաստատելու սա երեք վկայութիւնները յառաջ բերէ . “ Ու ըստ Աբրամ, անոնք Վովսէսն ու մարդարէներն ունինք . . . Ու սկսեց Վովսէսէն ու բոլոր մարդարէներէն կը մեկնէր անոնց . . . Խնչու որ առ ջի ազգերէն հետէ ամէնք քաղաքի մէջ զինքը քարոզողներ ունի . . . ” (‘Դակ, ժղ, 29, և իդ, 27, Գործ, ժե, 21 :)

Այսօրինակներուն մէջ յայտնի կը տեսնուի որ Վովսէս ու մարդարէները բառերը իրենց գրուածոցը տեղ դրուած է : Բայց Շան խրատականին բերած վկայութիւնը ես ուրիշ կերպով կը հասկընամ, որուն որ Հայկագունք (Վեհ) կըսեն “ թէ որ դուք Վավսէսին հաւատացիք, ինձի ալ կը հաւատացիք, ինչու որ անիկայ ինձի համար գրեց . (‘Դակ, Վովսէսին Գրած, ներուն չը հաւափառու՞՞ համար՝ ինձի ալ շեհ հաւափար) բայց թէ որ անոր գրուածներուն չ'էք հաւատար՝ իմ խօսքերուս ինսո՞ր պիտի հաւատաք . “ (Շնոր համար ան ալ Յեղմն չարախօսութիւն պիտի ընէ շօրը՝ թէ ինձի չը հաւափացիք, որ ինչը ինձի համար Գրած է) : ”

Դարձեալ թուղթը և մելանը ի՞նչպէս
կընայ չարախօսել, թէ և իր բասծին նայ-
ելով Ոսկէս բառը իր գրուածին տեղը
առնենք . ՚ի հարկէ զանի գրողը պիտի
ըլլայ չարախօսողը , որմէ պարզապէս կը
հետեւի որ բարեխօսութիւն ալ պիտի
ընէ . ինչպէս որ իր կենդանուն ալ ըրաւ :

” Ախալ երրորդ : 27 Երորդ երեսին
” վրայ կը հաստատէ թէ | ուտեր (Ո՞ար-
” մնական ցանկութիւնը չը զարող վասն
” միոյ կատարինէ մայրապէտի ուրացողն
” զկարդ իւր), Վշետարանական վարդա-
” պէտութեց բարողողն եղաւ . որ ընտրէմ
” է սրբոց բարեխօսութեանը . և այն : Ըստ
” բաւական է ըսել թէ | ուտեր օրինա-
” ւոր կերպիւ ամուսնացաւ պապակա-
” նութիւն մերժելէն և Վշետարանը ըն-
” դունելէն ութը տարի ետքը : ” (Երես 21:)

Վս խօսքին պատասխանը չը տուած կը
հարցնեմք իրեն թէ՝ մւրկէ առեր է առ
խօսքը “ որ ընտրէմ սրբոց բարեխօսութեանը . ”
քիչ մը առաջ կամ ետքը խօսուած խօս-
քերէն հետեւութի մը չը կրնար ըլլալ .
որովհետեւ անկէց առաջ սրբ հրեշտակա-
կենցալ ըլլանին հաստատուած է : Յայտ
է ուրեմն՝ որ այս ըրածք սպոտեիւն և խո-
բէութիւն կամ խարդախութիւն չ'է , այլ զուգ

շըարբութեան է . (որպէս զի Բան Խորապական-
նին արժանապատիւ Հեղվանձին խօսուածքն ան-
գամ ծաղըելք յուղընէ .) ինչ որ ըլլայ , վնաս
չ'ընէր . անոնք Աւետարաննեն կը խօսին և խօսած-
նին իսկոյն ճշմարբութեան և հաւափարմութեան
կը դուխուին , (բայց իարծելք է որ Աւետան աւե-
տարաննեն կը խօսին .) մենք մեր տալռւ պա-
տասխաննուս նայինք :

Վերը Պահք բառին համար ըսինք՝
որ իր մէջք մեծ մեծ անուններ կ'ամփո-
փէ : Ասոնց մէկն ալ կ'ուսութիւնն է .
և աս ալ մարդու հնարք չ'է , հապա սուրբ
գիրքերը սորվեցուցած են մեզի . տես
Պօղոսի սա խօսքերը :

“ Որովհետեւ կ'ուզեմ որ ամեն մարդ
ո ինծի պէս ըլլար . . . : Բայց ամուրինե-
րուն և այրիներուն կ'ըսեմ . լաւ է ա-
նոնց թէ որ ինծի պէս կենան . . . :
“ Բայց կոյսերուն համար Տէրոջմէն հը-
րաման մը չ'ունիմ բայց խրատ կուտամ ,
ո ինչպէս ողորմելի մէկումը Տէրոջմէն ,
ո հաւատարիմ ըլլալ : Կը համարիմ թէ
ո անանկ լաւ ըլլայ . . . : Բայց աւելի եւ
ո բանելի է թէ անանկ մընայ իմ խրատիս
ո համաձայն : Ես անանկ կը համարիմ որ
ո Աստուծոյ Հոգին իմ վրաս ալ ըլլայ : ”
(Աւազին իրեն . է . 7-8-25-26-40)

Օ այս գիտնալով Պարոնայք, մեր քըն-
 նիշին երբօրդ սխալմունք կոչածին շու-
 տով պիտի կրնաք պատամխանել . որ Բան
 Խրատականին 27 երարդ երեսէն քննու-
 թեան առած է , որուն վրայ որ յաւել-
 ուած մ'ըլլալը վերը ցուցուցինք . իսկ
 բուն Հեղինակը ասանկ կ'ըսէ . “ Ուրեմն
 ” մարմնական ցանկութիւնը չը զոպօղ
 ” վասն միոյ Կատարինէ մայրապեաի ու-
 ” բացողն զկարդ իւր , զիա՞րդ կարէ հա-
 ” ւասարիլ սրբոց . “ և այլն . և ծանօթու-
 թեանը մէջ ալ կ'ըսէ . “ Եյս ուրացողը
 ” է լ ուտեր , որ օգոստինոսեան կարգէն
 ” էր . սակայն եղեւ աման չարին սատա-
 ” նայի . և գնաց Կատարինէ անուն մայ-
 ” բապետ մ'առաւ , և սկսաւ ընդ դէմ
 ” մոաց սուրբ Աւտարանի և սրբազն-
 ” Առաքելոց մոացածին վարդապետու-
 ” թիւն քարողել . . . : “ Ես խօսքերէն
 չը հետեւիր թէ Կախ Կատարինէ մայ-
 բապետը առաւ և ասդա հաւատքը ու-
 րացաւ . հապա նախ աման չարին սատանայի
 եղեւ և աղտ Կատարինէին կետ ամոռնանալը վէիր
 կարգը ուրացաւ . թօղլավ Արտուածայինը
 խօրհիլը՝ աշխարհայինը խօրհելու դիմեց .
 “ որովհետեւ կնիկ չ'ունեցողը Տէրոջը կը
 ” հոգայ , թէ ինչպէս հաճոյ ըլլայ Տէրոջը .

„և կնիկ սւնեցողը աշխարհինը կը հոգայ
„թէ ինչպէս հաճոյ ըլլայ իր կնկանը . և
„ահա մէկզմէկէ զատուեցան : (Առաջին :
Արդ . է . 32 – 33)

Երդ՝ պէտք չ'էր կ'ըսեմ, և մեծաւ
իրաւամբ , որ իր ուխտը դրժեր և ուրաւ
նար իւր կարգը , որ երդմամբ ուխտեր
էր , երբ որ անշնուշտ իր խիղճը իրեն կը
գոչէր „Քու ուխտդ կատարէ՛ բարձրեւ
”լոյն : ” (Առաջ . խթ . 14) :

Դուցէ մեր իմաստնագոյն քննիչին
սիրող աւելի անոր համար նեղացած ըլլայ՝ որ Նորին Բարձր Որբազնութիւնը՝
լուտեր Նեռաբան վարդապետին (Եթէ
ներելլ է մեղք առ ածախանը հեռըլու) նոյն իսկ
Բողոքող մատենագիրներէն վճռուած
հերձուածողունները չ'է հրատարակած :
Աւսոի կ'իմացնեմք իրեն որ առ պաշտօնին ալ յանձնառու կ'ըլլամք՝ Հայերէն
գրքի մը մէջէնքաղելով հրատարակելու ,
ինչպէս որ առ առ տետրակին վերջը անոր
մէկ Հայր մերը :

Ոխալմունք չորրորդ : 27 երորդ եւ
” բեսին վրայ սա հետեւեալ խօսքերն ալ
” կան . իսկ ճշմարիտ հաւատացեալքս ու
” սանիմք ՚ի սուրբ Առաքելոց՝ և ՚ի նո
” ցին յաջորդաց ՚ի սրբոց Հայրապետաց

՚ զլսոնարհութիւն և զհեզութիւն . ըստ
 ՚ այնմ թէ — ուսարաւք յինէն՝ զի հեղեմ
 ՚ և խոնարհ սրտիւ և գտղիք հանդիսաւ
 ՚ անձանց ձերոց— (Վառ . ժա . 29 .) վասնու
 ՚ րոյ զսուրբսն Աստուծոյ գեր ՚ի վերոյ
 ՚ քան զմեզ համարեալ յարգեմք և մեւ
 ՚ ծարեմք . մանաւանդ ամենօրհեալ սուրբ
 ՚ Աստուածածինն , որք կենդանի են առ
 ՚ Աստուած , ըստ այնմ թէ հոգիք ար-
 ՚ դարոց ՚ի ձեռին Աստուծոյ են , և ոչ
 ՚ մերձեսցի ՚ի նոսա մահ , և բարեխօսեն
 ՚ վասն մեր հաւատացելոցա յամենայն
 ՚ ժամ՝ թէ ՚ի կենդանութեան իւրեանց
 ՚ և թէ ՚ի մահուան : Ա ասն որոյ բառը եր-
 ՚ կու քան իրար կապելու է , որոնցմէ
 ՚ մէկը՝ միւսէն յառաջ պիտի գայ : Հոս
 ՚ բառը դիւրաւ կը կարգանք . բայց ի՞նչ
 ՚ երկու քանի կապակցութիւն կենալը
 ՚ տեսնալու համար սուր տեսութիւն մը
 ՚ պէտք է : Ասոր էութիւնն աս է : Ո՞ք
 ՚ հաւատացեալքս սուրբ Առաքեալներէն
 ՚ և հայրապեաններէն Կելլ-Եփ-ն կը սոր-
 ՚ վինք : Ա ասնորոյ սրբոց և երաւսին Վարի-
 ՚ ամուշ բարեխօսութիւնը կընդունինք : ո՞՛
 (Երեւ 22 :)

՚ ս ի՞նչ սրատես է եղեր մեր իմաս-
 տունը , թերեւս Ակեղեցւոյ մը առաջնօր

Դը կամ գպրատան մը ուսուցիչը եղած
ըլլայ : « Բայց Ասպոտած աշխարհի յիմարները
» ընդունեց՝ « իմասպոտները ամջունե : » (Եւա-
ջիւ . Երեն . առ . 27 :) Ուստի կը սեմ իրեն՝ որ
ես այ սա հետեւալ կերպովը միտք եմ
առեր :

Իսկ մենք ճշմարիպ հաւաքայիւալքս՝ սուրբ Ա-
ստածաներէն . . Կեղութիւն կը սորվինք : Ա ասն որոյ՝
մենք զմշու ողորմութեան կարօպ արարածներ ըւլանիւ
ճանալալով կը յարգիւմք և կը մեծարեմք սուրբերը,
որոնք իւնդանի են Ասպոտնոյ չովը . և մահը անոնց
չովը ըւ մօսենար . որոնք ալ կը բարեխօսեն մեղլ
համար ամեն ապէն :

Արդ՝ աս չորրորդ սիսալմունք կար-
ծուածն ալ աս մաօք աս պէպրակին մեջ բանել-
դնելը յա-եսք խորամանիութիւն սեպելու է՝ չան
նէ պիտութիւն : Խնչու որ ասչափ յայտնի
խօսուածքի մը մեջ ալ ասչափ տարբեր
միտք գտնալը ան մոլեգնութենէն կուգայ՝
որ ունի մեր Տրամաբանը՝ Վագին օսսկա-
կան դատուն միտքերը պղտորելու հա-
մար :

Հոս՝ տեղն է որ հարցնեմք մեր Աս-
տուածաբան մեկնիչին թէ՝

առ . Երնա Գալիլեայու մեջ եղած հը-
րաշքին (Յօհ . բ . 3-10 :)

իւ . Արելի արեանը բողոքելուն +

(Օ՞մ . Ղ . 10 :)

Ղ . Ծաղենիփառակին (Ղ ուկ . ԺՂ . 9 .)
 և Ղ . “Ա երակացու եղեց քաղաքիու
 ” այդմիկ՝ ապրեցուցանել զդա վասն իմ
 ” և վասն Դատիկի ծառայի իմոյ . ” (Ղ այ . լէ .
 35 .) խօսքերուն մեկնութիւնը ինչէ . որ
 Իան Խրատականը ’ի վկայութիւն բարե-
 խօսութեամ յառաջ բերեր է :

Հայոց Ղշկեղեցին սանկ մը միտք առ
 ռած է որ Կանա Պալիլեայու հրաշքը
 սրբոց բարեխօսութիւնը ընդունելի րւ-
 լալը կը յայտնէ : Ինչէն որ Յիսուս հարա-
 նիքին մէջ մօրը ընդդիմացաւ նէ ետքը
 կատարեց , որ չ’ըլլայ որ ետքի ատենները
 անընդունելի համարուի սրբոց բարե-
 խօսութիւնը :

Աբելի արեանը համար սանկ կ’ըսէ
 Իան Խրատականը : “ Աժէ արփուն Աբելի
 ” բողոքէ առ Վսուած վասն սպանողին ,
 ” ապա և բարեխօսէ վասն տօնողին : ”
 (Երեւ . 28 :)

Ծաղենիին առակն ալ Կոյնը տսանկ կը
 մեկնէ : “ Այ երեք տարի է որ կուգամ
 ” պտուղ խնդրել և չ’եմ գանար . կտրե-
 ” ատիկայ , ինչու երկիրն ալ կը խափանէ :
 ” Ատքը այդւոյն Տէրոջը աղաջեցին հրեշ-
 ” տակները և սուրբերը , այդւոյն և թը

” զենւոյն պահապանները – Տէր թողու
” ատիկայ աս տարի ալ, ատոր շուրջը
” բրենք, և աղը դնենք, թերևս (ապաշ
” խարութեան) պառուղ կը հասցնէ, առաջ
” թէ ոչ տարիէ մը եագր կտրես ատի
” կայ : ” (22:)

Դաւիթ մեռած էր՝ երբ որ Տէրը
” վասն իմ և վասն Դաւալի ծառայի իմոյ ” ըստ
նէ . և ինչե՞ն կը պատճառէր Դաւթի
համար քաղաք մը պահելու համար վերա-
կացու ըլլար . յայտ է թէ՝ անոր բարե-
խօսութեամբը :

Այս խօսքերուն վրայ կրնանք յաւելլցը-
նել աս խօսքերն ալ . ” Օքոյշ եղէք՝ մի
” արհամարհէք աս պղտիկներուն մէջէն
” մէկը . կ'ըսեմ ձեզի , վասն զի անոնց
” հրեշտակները երկնից մէջ միշտ կը տես-
” նան իմ ձօրս երեսները որ երկնից
” մէջ է : ” (Մատ . Ճը . 10:)

Քրիստոս ի՞նչ ըսել կ'ուզէ կրեշտակները
մշտ չօրս երեսները կը գենան ըսելով : Ի՞նչ
կ'ըլլայ չօրը երեսները տեսնալով : Աւելի
աղէկ չըլլար ըսելը թէ կրեշտակները Տէրու-
ջը երեսները նայելու չեն իշեր : Բայց Քրիս-
տոսի չօրս երեսները կը գենան ըսելը բայցա-
յայտ կը ցուցընէ ո՛ շարախօսութիւն իշեն
ըսել կ'ուզէ ինչպէս որ խօսքին կերպէն

ալ կը հանկնամք : Յայտնութենէն կ'իմառ
նամք՝ որ Տէրոջը վկաները պիտի ըսեն ա-
նոր՝ յաւիտենականին, « մինչեւ Երբ տէր՝
» (սուրբ և Ճշմարիտ) չես դատեր՝ և մեր
» արեան վրէժը երկրի բնակիչներէն չես
» ուղեր : « (Գլ. գ. Համար 10 :)

Եսայի ալ կը գրէ Արտուծոյ բերնէն,
« Վասն Յակովը ծառայի իմոյ և
» Իսրայէլի ընտրելոյ , ես կոչեցի զանուն
» քո՝ և ընկալայ զքեզ . . . ինձ ակն ու
» նին կղզիք՝ և նաւք թարշշի . յառա-
» ջադոյն ածել զորդիս քո ՚ի հեռաստա-
» նէ , զարծաթ և զոսկի ընդ իւրեանս .
» վասն անուան Տէառն սրբոյն , և վասն
» սրբոյն Իսրայէլի փառաւորելոյ : « (Գլ.
իսէ . 4 . և . կ . 9 :)

Ասկէց ետքը՝ եթէ մեր ողջամիտ վար-
դապետը կ'ընդունի որ սա խօսքերն ալ
սուրբ գիրքէն առած ենք՝ կը յաւելցր-
նենք ասոնց վրայ . « այլ մի մատներ մեզի
» խօսդառ քու անուանգ Համար . . . քու
» սիրելի Աբրահամիդ Համար՝ և քու ի-
» սահակ ծառայիդ Համար . և քու սուրբ
» Իսրայէլիդ Համար : « (Դակիւլ . կ . 34-35)
կը կարծուի որ Բան Խրատականին
» Առըբբան Արտուծոյ գեր ՚ի վերս քան

ո զմեզ համարեալ խորդեմք և մեծարեմք,
 ո մանաւանդ ամենօրհնեալ սուրբ Աստ
 ո ու ածածինն ո ըսելուն նայելով՝ Աւետ
 տարանական նամակին հեղինակը՝ սա խօս
 քերը կ'ըսէ : « Հայր Պաղոս Ասրդի մէկ
 ո երեւելի հռովմէական մը ելեր ամբաս
 ո տանութիւն ըրեր է , և մեծաւ իրա
 ուամբ , թէ Հռովմէական Եկեղեցին
 ո զիրյան Արքամ Քրիստոսի տեղն է գր
 ո րեր : Աը վախնամք որ աս տետրակին
 ո հեղինակն ալ (Պատրիարքը) թէ որ կա
 ո րելի է՝ Հայոց Եկեղեցին նոյն ձամբուն
 ո պիտի առաջնորդ է : » (Երեւ 24 :)

Հաւանական է որ մինչեւ հիմոյ զուր
 ցած և վերակրկնած խօսքերովմեիս կրցանք
 բանել ուղել՝ որ միայն սուրբ Արքորդու
 թեանը կ'երկրպագանեմք : (Ա Արքամին ,
 թէպէտ և ըստ մարմնոյ Աստուածամայր
 րիւայ . ոչ Առաքեալներուն՝ թէպէտ և
 Տէրը զանոնը եղբայր կոչած ըլլայ , ոչ
 որբոց և մարտիրոսաց՝ թէպէտ և Տէրո
 ջը համար արիւն թափելու պատիւը ու
 նեցած ըլլան , և ոչ ալ հրեշտակներուն
 կ'երկրպագանեմք , թէպէտ եւ Աստուա
 ծային փառաց սպասաւոր կարգեալ ըլլ
 ան : Ա ասնորոյ՝ Բան Աւետարանականին
 սա խօսքերը պատրարքութեան է :

Ո՞ւր Խմաստուն Շանագատին յառ աջ
բերած Եպիփան Կիպրացւոյն և Ասկերե-
քանին խօսքերը կը հերքեմ չեմ ընդունիր սա
պատճառուներով . . ա . գրուածքին սուրբ
Գրոյ Համայայն Համ անհամայայն ըլլալուն համար
չեմ , այլ պարզապես սա բանին համար որ
այս գրուածքը հայերէնին մէջ չի գտնուե-
լուն՝ կրնայ ըլլալ որ շատ իւրականու-
թիւններ բանեցուցած ըլլայ այդ խօսքին մէջ ,
ինչպէս որ Հայերէն Գրուածքի մը մէջ անդամ
ըրածնէրը պեսանք :

Է . Ի՞րը կ'ըսէ որ միայն սուրբ գիրքը
կ'ընդունի , Բ'նչ յանդգնութեամք դար-
ձեալ Հայրապետներէն վկայութիւն կը
բերէ : Եւ թէ որ ըսէ , և որովհետեւ
” (Շան Խրատականին հեղինակը) շատ
” անդամ Հայրապետները մէջ է բերեր ,
” անոր համար անոնց վկայութիւնը հոս
” գրած եմ : ” (Երես 24 :) Կը պատասխա-
նեմ որ թէպէտ և շատ քիչ անդամ Հայ-
րապետները միշած է՝ բայց անոնցմէ վր-
կայութիւն բերած չէ . վասնորոյ ինքն
ալ բերելու պարտաւորութիւնը չուներ :
Կ'ընդունիմ այդ խօսքերը՝ իբրեւ ՏԵՐ
ՃԱՆԻ՛Ն ԳՐՔՆ ԵԼԱԾ ԽՕՏԵՐ , և կը հերքեմ զա-
նոնք՝ ԵՐԵՎԱՆ ՄԱՐԴԱՅԸ ԱՍՊՈՒՑՈՅ ՊԵՂ ԴԱԿՈՂ ԵՐԵ-
ՎԱՐ-ԱՅ մը կը վայէ այդ խօսքերը ըսելու : Եւ

ոս բանքս հաստատելու համար իր խօսքըն ալ մեզի բառական վկայութիւն մրնէ . « կը վախնամք՝ որ աս տետրակին հեղինակն ալ ի՞ն որ կարելլէ Ե՞այոց Եշելշեցին ապահովագործել . » ըսելէ որ Հայոց Եկեղեցին տակաւին զիրցն Ուսիամ Յատուծոյ տեղ գրած չէ . այսուհետեւ պիտի գնէ՝ Թը վերջին՝ Դարու Մարդարեին Գուշակութեանը համայայն :

Արդ մեր իմաստաւնին կամքին հակառակ՝ և թերեւս քիչմըն ալ մեր խօստմաւնքին գեմերկար խօսելով կրցանք ցըցունել որ բնաւին կրօնական երկրպագութիւն չենք մատուցաներ որ և իցէ սուրբի մը . բայց կը յարգեմք և բարեխոս կը բռնեմք զանոնք առ Յատուած , չէ թէ Պատարագնիս Յատուծոյ ընդունելի ըլլալու համար , (որ 23 երորդ երեսին վրայ ասանկ կ'ամբաստանէ . բայց մի զարմանար գուք աս պոչով սուտին , որովհետեանոնց Եւետարանին ճշմարգութեանը աս է) . հասպա որ՝ մեր անարժանութելը չի նայելով Տէրը իր շնորհքները մեր վրայ հեղու : Ես ալ ասանկ ըլլալով՝ ինչ կ'ըլսյթէ որ ըսեմ մեր քննիչին որ Բան Խրատականին սա հետեւեալ խօսքին դեմ գրաւածն ալ ոչինչէ և զրագարտութիւն :

մէկ ուրիշ քան մը գրելու ճարպ նայի :
 «Ես աշխարհիս վրայ սուրբերը կը յար-
 ս դեմ կը մեծարեմն բարեխօս կը բռնեմ
 «առ Աստուած , մանաւանդ միշտ սուրբ
 «կոյս Աստուածածինը , ոմանք հակառա-
 «կը կընեն , ինչ կը կարծես . Քրիստոս
 «դատաստանին օրը անոր պիտի բաէ՞ ար-
 «դեօք թէ եկո՛քեզի պատկ տամ , վասն
 «զի դուն աշխարհի վրայ իմ սուրբերս
 «կամ մայրս չի յարգեցիր՝ չի մեծարեցիր՝
 «և բարեխօս չի բռնեցիր . ինծի ալ պի-
 «տի բարկանայ արդեօք , թէ դուն իմ
 «մայրս իմ սուրբերս ինչու յարգեցիր
 «մեծարեցիր և բարեխօս բռնեցիր : » (Ե-
 րեւ 30 :)



6. ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱ

Տետրակին հեղինակը ասոր պատաս-
 խանը ուրիշ քանի մը հրատարակեալ
 տետրակիներու յանձնած է . մենք ալ ի-
 րեն հետեւելով ասչափ ատենէ ՚ի վեր
 հրատարակուած կը թողունք անոր պա-
 տասխանք . վատահ ըլլալով որ ամեն մէկ
 հեղինակ իր գրուածոցը դէմ ելլու գը-

ըութիւններուն պատասխանառուունքը
յանձնառու է :



7. ԳՈՅԱՓՈԽՈՒԹԻՒՆ

Վասր վրայօք ասանկ կ'սկսի խօսելու :
 “Ես վարդապետութիւնը մեր Տերու
 ո ջը խաչելութենէն մինչեւ մէկ տար
 ” վերը Եկեղեցւոյն մէջը մոտած չէր : Ե-
 ” ո աքեալներն ու նախկին Հայրապետ
 ” ները այսպիսի վարդապետութիւն մը
 ” չէին գիտեր . . . ” (Երեւ 27:) Հիմայ
 դժուարաւ միտքս կրնամ բերել որ այս
 մեր բանագատին կրօնակիցները եօթն
 խորհրդոց վրայ խօսելով տետրակի մը մէջ
 սանկ կ'ըսեն . ” Եւ որովհետեւ կ'ընդու-
 ” նիմք և միշտ ընդունած եմք Եկեղեցւոյ
 ” Նիկիական հանգանակը ամբողջ , որն որ
 ” ամեն քրիստոնեայք կ'ընդունին , և միշտ
 ” ըրա հարիւր լոռականին Եկեղեցւոյ անդամ
 ” ներուն վրայ հարկ դրուած հանգանակ
 ” չիկար . և ան ժամանակէն հետէ միշտ
 ” առ 1846 դարին մասնաւորապէս աս մարդ-
 ” կային աւանդութիւնները պարունա-
 ” կող հանգանակ շինուած և Հայաստա-
 ” նեայց Եկեղեցւոյ անդամներէն ընդու-

“ նիւ պահանջուած չէր . . . ” (Տես Դ
Յայտարարութիւն և Համառօք դատավորութիւն
Հայոստանեայց Աւետարանական Եկեղեց-ոյ, Ե-
րեւ 2 :)

Այս երկու միևնույն կրօնքի տեր մար-
դիկներու գրիչներէ ելած մէկզմէկու հա-
կառակ խօսքերը կարդացած ատենափող՝
անոսարակօյս եմ որ գուք ալ ինծի պէս
պիտի ըսէք : Ասու Հայոստանեայց Եկեղեցին
սիսալ և սուս հանելու համար ամեն ճիգն ՚ի գործ
իւ բնեն, և շունենալով ճշմարդութիւնը որ ըստն
իւ սորեն, և աս իրաւ է որ սուս խօսելու վարժու-
թ ճշմարդութիւնը խօսելամենեին չը գիտէր . և
մէի խօսքն ալ մաս ն չէ թէ համայսյն չըւլար,
վասն որոյ հասպա մէկութիւն հակառակ ալ, (ինչ
ովեսոր յառաջ Երթալով պիտի յո-յընեմք ալ) :

Աւրեմն աղաչելու ենք ան եզրայրներուն
որոնք մեզնէ կը տարբերին, որ իրենց ան-
մահ հոգիներնուն շահուցը հետ չը խա-
զան :

Գոյտփոխութեան վարդապետութիւ-
նը՝ Համանայական իշխանութիւնը յառելցնելու-
համար մտացածին ծնունդ մը կամ մարդ-
կային հնարք մը չէ . զոր օրինակ կը պըն-
գեն թէ անանկ է . “ Ասիկայ հնարուե-
ցաւ քահանայից իշխանութիւնն աւել-
ցընելու համար : Ան մի միայն բանը՝ որ

” անոր պաշտպանները կրնան ըսել, պար-
” զապէս պնդել՝ կրկնել և զբուցելն է՝
” թէ Քրիստոսի խօսքերը նկարագրապէս
” առնուելու են, երբ որ հացին համար
” Այս է մարմին իմ, և գաւաթին համար
” Այս է արիւն իմ ըսաւ : Թէպէտ ասով
” կը հարկադրին գաւաթը և ոչ թէ գինին
” գոյափոխեալ համարիլ : ” (Երեւ. 27 :)

Առեք հիմայ Պարոններ, կրօնական
քննիչի մը ամենածաղքելի զուարձախօ-
սութիւնը, և միանգամայն խորին յիմա-
րական մէկ ըմբռնումը : Քրիստոս գա-
ւաթին համար ըսաւ աս է իմ արիւնս,
չ' նէ՝ “ գաւաթը առնելով գոհացաւ
” տուաւ անոնց ո որ խմեն (ի՞նչը խմեն,
բաժա՞կը) գինիւն, որովհետեւ ան եր անոր նոր
ուիսի արիւնը : (Աստ . Էղ . 27 – 28 :)

Թէպէտ և մեզի հարկ չ' ըլլար մեր
բուն նպատակէն հեռանալով՝ Աստոծնէ՝
Աստոծոյ առջն՝ Քրիստոսով խօսող ԿԱՏԱԿԱԲԱՆԻ-
ՏԸ ծաղբածութիւնները ցուցնել, բայց ըսելու
համար՝ որ մէկ պզտիկ ծուռ ըմբռնումին
վրայ մէկ պզտիկ ծուռ վարդապետու-
թիւն մ'ալ աւելնալով մէկ մէծ հերետի-
կոսութիւն մը յառաջ կուգայ, թէ որ
տգէտ ռամիկ մը՝ սուրբ գիրքէն չը հաս-
կըցած բանը գիտցողի մը չի հարցնէ :

Վեր ծաղրածու Եպոսուածաբանը խօսքը ասանկ յառաջ կը վարէ :

“ Երբ որ անթիւ ասոնց նման այլաւ և բանական խօսքի զրուցուածքներ յառաջ կը բերուին, ինչպէս՝ “ Ես եմ որ ոթքն ճշմարիտ, ես եմ դուռըն, ան վէս ” մը որ անոնց հետը կ'երթար, Քրիստոս ինքն էր. ” և այլն . մէկ պատասխան մը ” չ'են կրնար տալ. բայց միայն կ'ըսեն ոթէ՝ ասոնք այլաբանական են, միայն ” անոնք այլաբանական չ'են : Բայց ինչի՞ն անոնք այլաբանական չ'են . պատճառ մը ” չ'են կրնար տալ : ” (Երեւ 27—28 :)

Ովէ մարդը՝ որ առանկ խօսքի մը պատասխանէ, և ով են վարդապետները, եթէ ոչ ըստ մայ իւրոց Հարրապետով իտիւթայնէր : Բայց Պօղոս Հոգւոյն սրբոյ շնորհաց ընարեալ անօթք՝ անանկ յայտնի կը խօսի՛ որ աս խօսքերը նկարագրութեամբ առնելու կը շարժիմ. վասնորոյ զանի պատասխանատու կ'ընեմ իր հարցումին :

“ Օրհնութեան բաժակը որ կ'օրհնեմք, չէ՞ որ հաղորդութեան է . Ք ընտոսի արեւնը : Հացը՝ որ կը կտրենք՝ չէ՞ որ Յեսոսու Քրիստոսի մարմանն հաղորդութեան է : Զեմք գիտեր ինչպէս հաղորդուած կ'ըլլայք . Քրիստոսի մարման և արեւնը՝ հացը՝ գիտին ճաշիւլը :

„ Թեկութեան իրենք հաց ու գինի իւլ իռլութիւն :) Աս
 „ կից եսըը անարժանութեամբ Տէրոջը
 „ հացերը ուտողը կամ բաժակները իւլ
 „ մողը պարփակն ըլլոյ Տէրոջը մարմինին և որին
 „ նին : Ծաղկ փորձէ մարդ իր անձը . և եա
 „ ըը ան հացեն ուտէ ու գաւաթէն իւլ
 „ մէ , որովհետեւ անարժանութեամբ ու
 „ տողը ու խմողը , իր անձին դատաստանը
 „ կ'ուաէ ու կը խմէ . վասն զի՞ Տէրոջը մոր
 „ դեղ չկ իրեց . . . ապա թէ մէկը անօմի
 „ է՝ իր ասանը մէջ թող ուտէ . . . « (Ա
 լլրն . Ժա . 27 - 28 - 29 - 34) : 'Դաւիթ
 ալ կ'ըսէ . « Ճաշակեցէք ու տեսէք որով
 « հետեւ անուշէ Տէրը : » (Առլ . Էդ . 9 :)
 Հիմայ մի միայն սա դատաստանը կը
 յարուցանեմամեն միտքերուն : — Ո՞իթէ
 Տէրը կ'ուառուի . և ովկ կրնայ զանի ճաշա-
 կել , « Երբ որ Վետարանը կ'իմացնէ՝ որ
 « Քրիստոս իւր փառաւորեալ մարմնովը
 « երկինքն է : » (Յայտարա . Ա-Ե-Պ . Երեւ . 3 :)
 Թէ որ օրհնութեան հացին ու գինին
 համար ըսենք՝ որ ան է անոր մարմինը և
 արիւնը , ինչպէս որ ինքը ըսաւ , բայց
 առ խօսքերը այլաբանական է կ'ըսեն :

Յիսուսի սա խօսքերը ինտոր միտք
 առնենք .

« Իրաւ իրաւ կ'ըսեմ ձեզի , ինծի հա

„ ւ աստացողը յաւիտենական կեանքը կ'ըն
 „ դունի : Կենաց հացը ես եմ . . . Ես
 „ հացը երկնիքէն իջած է . . . Ես եմ
 „ կենդանի հացը , որ երկնից իջած . . .
 „ Իմ տալրւ հացս իմ մարմինս է . . . Իւ
 „ րաւ իրաւ կ'ըսեմ ձեզի . թէ որ Արդւսյն
 „ մարդոյ մարմինը չուտէք , ու չի խմեք
 „ անոր արիւնը . ձեր անձերուն կեանք
 „ չունիք : Իմ մարմինը ուտողը և արիւնս
 „ խմողը յաւիտենական կեանքը ունի . . .
 „ Արովինետեւ իմ մարմինս ճշմարիտ կե-
 „ րտկուր է . և իմ արիւնս ճշմարիտ իր
 „ մելի է : Իմ մարմինս ուտողը և իմ ա-
 „ րիւնս խմողը իմ մէջս բնակի ես ալ ա-
 „ նոր մէջը : Ես երկնից իջած հացը .
 „ ձեր հարցը կերած մանանային պէս չէ
 „ որ մեռան . աս հացը ուտողը յաւի-
 „ տեան պիտի մեայ : ” (Յօն . կ . 47 . մի
 չ- 59 :)

Երդեօք աս խօսքերը այլաբանական
 հառկընամնիք . և այլաբանական Բնէ հաս
 կընալու ենք , թէ որ կը ներէ մեր ագի-
 տաւթեանը՝ ցուցընէ մեզի աս ամեն մէկ
 խօսքերուն այլաբանական նշանակու-
 թիւնները :

Երդ՝ ողջամիտ քրիստոնեայ մը այլա-
 բանական խօսքեր է չի կընաբ ըսել , ոչ ա-

սոնց , ոչ Պօղոսի և ոչ ալ Դաւթեանի խօս
քերտուն : Այլ սոսկապէս կ'ըսէ՝ որ այն
հացը որ կ'ուտենք Եշկեղեցին , ուրիշ հա-
ցերու պէս չէ . որտվշետեւ « անօնի Եղուլը
ա խող իր առողջը ու պէ՞ » կ'ըսէ : Աս հացը՝
Քրիստոսի իսկական մարմիննէ , որ տուառ
« աշխարհի իշխանութեան համար » , զորն որ ու-
տելսվիսիո՞ւ մենք անոր՝ ու ան մեզի պիտի
բնակի յաւիտեան :

Աս հացը Քրիստոսի իսկական մարմի-
նըն է կ'ըսեմ , որտվշետեւ Պօղոս կ'ըսէ
որ « անարժանութեամբ ուտողը և խը-
» մողը իր անձին դատաստանը՝ կ'ուտէ ու
» կը խմէ . վասն զի Տերջը յարմինը չի խպէր : Կ'
ինչ բան է չի խորածը . հացը ու գինին .
բայց ինչու անարժանութեամբ Տերջը
յարմինը չի խպող կ'ըլլայ . հարկ է ուրեմն
խոստովանիլ որ անիկայ Տերոջը մարմինը
և արիւնն է :

Բան Աւետարանականին իմաստնա-
գոյն հեղինակը՝ որ անշուշտ ըսածը մոռ-
ցած չի տիտի ըլլայ՝ « Պատարագի վրայօք
հոս բան չի պիտի խօսիմ » (Երես 27) ը-
սածը գուշէ մատէն ելած ըլլալով անոր ե-
տեւի և միւս երեսներուն վրայ Պատա-
րագի խորհուրդին վրայօք խօսելու կ'ըս-
կըսի : Աս ըսելով կ'ու զենք իմացնել որ

Հաստիքոց վարդապետութիւն շաբազը և իելք գը-
ւ-իւ մարտ ըւլու է . և ըսածը մօռնալով
կրկին այն նիւթերուն մէջ թապլակող վար-
դապետը ոչ միայն բան մը չի շահիր՝ հա-
պա իր ունկնդիրներուն կամ ընթերցող-
ներուն ձանձրանալուն ալ պատճառ կ'ու-
լոյ . և միշտ իր ծանր աշխատութիւննե-
րուն փոխարէն՝ մի միայն անպատճուռ-
թեան ժառանդութիւն կը մտնայ :

Իր տետրակին 29 երորդ երեսին Պօ-
ղոս Առաքեալին առ Երբայեցիս գրած
թղթին թ . և ժ . գլուխներուն մէկ քանի
համարները կը ցուցընէ . որոնցմով ըսել
կ'ուզէ և ըսած ալ է որ Պատարագի խոր-
հութը կատարելի՝ Քրիստոսի տեսառ իւ-
խոհութիւնը յակատակիւ է : (Երե 28 :) Առոր
համար հեզութեամբ կը պատասխանեմք
իրեն՝ որ այն ամեն վիսյութիւնները՝ որ
բերած է՝ բոլորն ալ Առվանդական պատրագ-
ներուն ջնջութելը կը յուշնէն . և մեր (Պատա-
րագ) կոչած խորհութը՝ բոլորովին հե-
ռու է ան պատարագներուն լի՛ նիւթին՝
լի՛ իերոպէն՝ լի՛ նպագակիւն :

Ո՞ւր կոչած Պատարագը՝ որ քահանան
կը մատուցանէ ժողովուրդին , ան պատա-
րագն է՝ որ Քրիստոս մէկ անդամ ըրաւ ,
և ըսաւ որ ասիկայ ընենք զինքը յիշելու

Համար : (Պատկ. իլ. 26 :)

Անը Պատարագ կոչած խորհութեղը ա-
մեն օր ժողովուրդին կը յիշեցընէ Քրիս-
տոսի աշխարհ գալը՝ մարմին առնելը՝
չարչարութելը՝ և մեր հոգիները դժոխքնե-
րէն ազատելու համար Հոգւով հոն իջ-
նալը . . . և այլն . և ոչ թէ Հրեական
պատարագներուն ողէս՝ մեղքերու համա-
ձայն նիւթերն ալ կը փոխուին . . . (Անը
ասոր Վրայօք խօսիլը Թը խոսպմանը համայայն ուրիշ
հեղինակներու կը լողուածէ, աս Թէ հանի խօսերը
ըստնուս Եպիսկոպուս :

Դիա աս կերպով քննեցինք (Թէս ալ)
ժողովուրդին կը թութեանն ու շինու-
թեանը համար գրուած տետրակին մեջ
եղած աս եօթը վարդապետութիւնները.
և Առաջ ԱՄԵՆ ՄԻԿԸ ԱՍՏԱԽԱԾԱՇՈՒԶԻՆ
ՄԻՋԸ ԳՏԱՆՔ . և մեծ աշխառութիւնով
մըն ալ ասոր գէմ գրուածք մը քննելով
Առոր ՊԱՐՈՒՆԱԿԱԾ ԿԱՐՁԱՒՔՆԵՐՈՒՆ ՄԻԿԸ ԶԵ
ԳՏԱՆՔ ՀՈՆ :

Այս հիմնկուտն զուրցելու խօսքերնիս-
թը չըիսպոնէական Ճշմարգութեան լուոցն և իսո-
թեանը Թջ չը կար . անոր համար՝ թողու-
թիւն խնդրելով մեր բանադատէն՝ ասոնք
ալ չըիսպոնէական Ճշմարգութեան Գլւաւոր Ճշմար-
գութեաններուն կարգը պիտի անցունեմ . որոց

Համար կը յուսամ որ պիտի ներէ մեզի :
 Վերը՝ Աւետարանական Եկեղեցւոյ
 յայստարաւթենէն քանի մը խօսք քա-
 ղելով նշանակելու համար նայն տետրակը-
 կարդացած ատեննիս՝ սա խօսքերն ալ
 կրցանք կարդալ : “ Չորքարդ յօդուածին
 և մէջ՝ ուրիշ սուտ վարդապետութիւննեւ-
 որէ ՚ի զատ մէզմէ կը պահանջէ (Պատ-
 րիստարքը) ընդունիլ մկրտութիւնը ոչ թէ-
 ո սուրբ գրոց համեմատ ինչպէս որ կ’ըն-
 ո գունիմք , այլ կը պահանջէ այնքան հար-
 կաւոր դաւանիլ անիկայ փրկութեան՝
 որ կատարելապէս անմեղ եակ մը չը-
 կրնար փրկութիլ առանց անոր . և ասան-
 կով մկրտութիւնը Կատուծոյ օրինաց
 կատարեալ հնագանգութենէն աւելի
 և աղեկ և աւելի հարկաւոր կ’ընէ : ”
 (Եթ. 3 :) Այս խօսքին մէկ պատկերն ալ՝
 Բան Աւետարանականին մէջ կը գտնամք .
 Այժմէ դուք հիմայ փրկութիւն կը յաւ-
 սաք մկրտութենէն . . . մահարեր կեր-
 պիւ խաբուած եք : Յայսերնիդ յաւի-
 տենական յաւսահատութեան մէջ պիտի
 վերջանան : ” (Եթ. 36 :)

Խնամո՞ր է պիտեօք ընդունած մկրտու-
 թիւննին որ սուրբ գրոց համաձայն կ’րւ-
 աց , և մէրը (իբրև) սուտ վարդապէ-

տութիւն մը : Չը գիտեր արդեօք այդ
 հեղինակը սր ։ Աստւծոյ օրինաց կասար-
 եալ Հնապանգ ու թիւնը մկրտութիւնն
 ալ ընդունիլնէ : Եւելի աղեկ չ' էր ըներ
 մեր ու առցիշը՝ “Դուք հիմոյ մկրտու-
 թենեն փրկութիւն կը յուսաք նէ՝ մա-
 չ հարեր կերպիւ խարուած եք ո բան-
 տեզ՝ մկրտութիւնը անոեց արարութիւնն իցնէ :
 և առելորդապաշտութիւնն, բաեր : Չ' է՞ն ան-
 սած գրուածը, “ մարտաւորները
 արդարացացին դիմուած վասն զի
 ։ Յօհաննաւ մկրտութիւնովը մկրտուե-
 ցան ։ իսկ մարմիսեցիները և օրինական
 ները ։ Աստւծոյ խորհուրդը անարդե-
 ցին իրենց անձերուն վրայ, վասն զի
 ։ չը մկրտուեցան անկի : ։ Պատկ. թ.
 29-30 :) Տակաւին գիտցած չը պիտի ը-
 լսցին որ մկրտութիւնը Աստւծոյ մեկ
 խորհուրդն է, և անանկ արդարութիւնն
 մը՝ որ կատարելապէս անմեզ եակ մը
 պէտք է որ ան արդարութիւնն ալ ունե-
 նայ, և առանց անոր չը կընար ըսել թէ-
 ևս արդար եմ : Քրիստոս թնջ բանի հա-
 մար մկրտուեցաւ . ։ Յօհաննես ալ կ'ար-
 դ գիլէ զանի՝ ու կ'ըսէ . ինծիւ պէտք է քեզ
 ։ մէ մկրտուիլ, և դուն ինձի կուդաս +
 Պատասխան տուաւ Յիսուս՝ ու կ'ըսէ :

"անոր . թող տուր հիմայ , վասն զի ա
 "սանկ կը վայլէ ամեն արդարութիւնը
 "լեցընել : "(Ապ . դ . 14 – 15 :) Օ զջաւ
 ցող հրեայք Պետրոսի հարցուցած առեն
 նին թէ ո ինչ ընենք արք եղբարք . կ'ըսէ
 "անոնց Պետրոս . ապաշխարէցէք՝ և թող
 "մկրտուի ձեզնէ ամեն մէկը Յիսուսի
 "Քրիստոսի անուամբը մեղաց թողու
 "թեան համար . և Հոգւոյն սրբոյ աւել
 "տիսը պիտի ընդունիք : "(Գործ . բ . 38 :)
 Եպաւուրեմն՝ փրկութեան առաջին ոպայ-
 մանը աս է , « մի Տէր , մի հաւատք , և
 « մի մկրտութիւն » (Եփե . դ . 5 :)

Կամակնուս վախճան չը տուած՝ տեղի-
 ունեցաւ՝ որ մէկ յայտնի հակասութիւն
 մ'ալ ցուցնենք : Իան Աւետարանականը
 ամենայն ջանիւք կը ոլաշտպանէ ապաշ-
 խարռւթիւնը , և մեծաւ ճշմարտու-
 թեամբ . և իր տետրակը սուրբ գիրքեւ-
 րէն քաղուած շատ մը օրինակներով կը
 լեցընէ , հաստատելու համար՝ որ « առանց
 « ապաշխարութեան մէկը արքայութիւն
 « չը պիտի մտնայ : » (34 – 36 :) Ի այց նոյն
 իսկ իր կրօնակիցը (կամ՝ ով գիտէ , իսրելի է
 որ ինչը) ուրիշ տեղ մ'ալ ասանկ կ'ըսէ :
 « կը հաւատասամ թէ մի միայն Քրիստոսի
 « արդարութիւնովը կրնանք արդարանոլ

"Հաւապով։ և ոչ թէ պահով՝ ողբամու-
նիւն պալով՝ ապաշխարանք խալելով և որ և
ո իցէ մեր գործքերովը . . . " (Յայտարա-
րանիւն . . . Երես 13:) Այս երկու հակա-
սական խօսքերուն մի միայն վերենք դա-
տաւոր կ'ընտրենք . վասն զի՞ դուք անար-
ժան էք անոնց դատաւոր ընտրուելու .
որովհետեւ անոնք Աւետարանական ին՝ և ը-
ստառեալ . և միշտ էլու ՚ի ըցու ի'երիւն :

Եւ երանի թէ լցուերնին խաւար չ'ըւ-
լար . վասն զի՞ և գործքերէն կ'արդարանայ
մարդ և ոչ միայն հաւատքէն ո (Յակ.
բ. 26:) կ'ըսէ Այսաքեալը . բայց ասիկայ
կ'ըսէ որ և միայն Քըրիստոսի արդարութիւնովը
" իրնանք արդարանալ հաւագոյնը . և ոչ թէ . . .
ողբամութիւն պալով : "

Սովորյ մեղադրելի չ'է . որովհետեւ
ըս գիտնալու է և որ անողորմ դատաս-
տան բլբալու է անօր , որ ողորմութիւն
չըս տար , քանզի ողորմութիւնը բարձ-
րագլուխ կը պարծի առ դատաստա-

1 Առկյայտնի հակասութիւն մըն է նաև մեր բանա-
դատին ըսելը , " Ասուը մէծ պէտքանիւնմբ և անճռա-
ն Անահի գէմ իւսած էն՝ Ան տախիայ Բարի Գուծէնէը ի'ունլա-
ռ ունէ : ու Երես 38:) Կարելի է որ ինքը կարդացած չ'ըւ-
լայ (Աւետարանական Եկեղեցւոյ առ Յայտարարութիւնը .
անօր համար կը հրաւիրէնք զինքը որ անգամ մը կորդոյ-
ու եաքը նարէն զըէ , գըել ու զածը :

“նաւ : ” (Ծալ . ք . 15 :)

Յաէպէտ և աս համարներէն կը սոր-
վինք՝ որ ողորմութիւն տալով ողորմու-
թիւն պիտի գտնանք , բայց մի . միայն ո-
ղորմութիւնը չէ՝ որով արժանաւորու-
թիւն պիտի ունենանք . Վառածոյ առջին
ելլելու . և հապա ան ամեն բանով որ Այ-
ս տուծոյ բերնէն կ'ելլայ : Ա (Ապա . դ . 4 :)

Վաղաշեմ ձեզի ուրեմն ով Եղբայր-
ներ , որ ձեր մէկ եղբայրակցին գրած աս
նամակը՝ հարեւանցի կարգարով մը մէկդի
չը դներ , “ վասն զի՞ կայ իմ մէջաւ Քրիս-
տոսի ճշմարտութիւնը ” . . . ի՞նչ որ կը
ո՞նեմ , պիտի ընեմ’ այս որ կրտեմ անոնց
ո պատճառները որոնք պատճառներ կ’ու-
ո զեն . որ անով պարծենան , ու անոնք
ո մեզի պէս գտնաւին : Քանզի անանինե-
րը սուտ առաքեալներ են , նենդաւոր
ո մշտկներ . Քրիստոսի Վոաքելոց կերպա-
րանօքը կը կ’երսլարանին , և զարմանա-
լու բաններ չ’են . քանզի ստունան ին-
քրն ալ լուսոյ հրեշտակի (կերպարանօք)
ո կը կ’երսլարանի , և մեծ բան չ’է թէ
ո տնօք պաշտօնեաններն ալ արդարու-
թեան պաշտօնեաններու որէս կը կ’եր-
սլարանին , որոց կատարածը իրենց գոր-
ծացը համաձայն բլայ : (Եւիրտ Կրն .

ս ժամ . 10 – 15 :) Կ'աղացեմք ձեզի եղբայր .
 ներ՝ Տէրոջը համար ՅԵՐ վաստակառորները և
 Քրտիսուները և ՅԵՐ իրագողները ճանաչ :
 Եւ զանոնիք իրենց գործին համար՝ ա
 շելի սիրոյ արժանաւ որներ համարե
 ցեք . խաղաղութիւն լրեք մէկզմէկու
 հետ : Կ'աղացենք ձեզի եղբայրներ , ըստ
 տահակները խրատեցեք , կարճամիտնե
 րը միսիթարեցեք , տկարներուն պատրս
 պարան եղեք . ամենուն համոր երկոյ
 նամիտ եղեք : (առաջին Անսաղ . Ե . 12 :)
 Ասկեց ետքը եղբայրներ հաստատուն
 եղեք և պինտ բռնեցեք աւանդութիւն
 ները՝ որոնք սորմեցաք ԱՆ Խօստվ և ԱՆ
 ԵՐ ԲՈՂՈՎԸ : (ԵՐԻՐՐ Անսաղ . Բ . 14 :) Բայ
 ըԵՐՈՐԴ ԱՆՆԵՐ և հաղըրԴ ԱՆՆԵՐ մի մաս
 նար . վասն զի ասանի պատրագներու իւ
 հաճի Ասպատած : ՁԵՐ առաջնորդիբուն ճպի
 ըրեւ . և անսուն հպատակ եղեք . վասն
 զի անոնիք ձեր սգիներուն համար կը
 տքնին՝ որպէս թէ համարներ տալու են
 ձեզի հետ : . . (ԵՐ . ԺԿ . 16 – 18 :)
 Կը պատռւիրեմ ձեզի եղբայրներ Յիսու
 սի Յիրիսատսի մէր Տէրոջը անուամբը ,
 հեռանալ ձեզի (ան) ամեն եղբայրնե
 րէն՝ որոնք ստահակութեամբ կը վա
 րուին . և ոչ մեզնէ առած աւանդու

ո թիւններնուղ համաձայն : « (Երկրորդ
թեսով . իբ . 6 :) »

« Դարձեալ կ'ազաքեմք ձեզի ով հա-
տուացեալ շզբայրներ , Հայաստանեայց
Առաքելական շկեղեցւոյ խաղաղութիւ-
նը մի վրդովէք . և մի բամբասէք անիկայ
ի զուր . վասն զի՝ անիկայ բնաւին չ'ըն-
դունիր մտացածին վարդապետութիւնն
մի , որովհետեւ աղէկ գիտէ Երանելոյն
Յօհաննու սանզովքները . » Ամէ որ մէկը ա-
ռ սոր վըայ բան յաւելցնէ՝ Կապուած յաւելցնէ ա-
ռ նոր վըայ աս գիրիս մէջ գրուած եօնը հարուած
» նէրը : » (Յայտ . իբ . 18 :) « Դուք ար յի-
շելով ! » Այ մէկը աս պատրուիրանիներուն պատիկնե-
ռ ըն մէկը ը-ծէ և անանի սորվեցնէ մարտիկը՝ երկ-
» նից արքայութեան մէջ պատիկ իւշ-ի : » (Սառ .
ե . 19 :) Օ զջացէք ձեր անցեալին վրոյ :
և ներկայնիդ՝ յաւիտենական ներկային մը
խառնելու ամեն բարելաւութիւններով
զարդարեցէք . և , կամ ձեր մերժոծ Ե-
կեղեցին գարձեալ սուրբ . քարոզելով ըն-
դունեցէք , կամ « լուեցուցէք ձեր լւզու-
» ները չարութէնէն . և ձեր չըթունքնե-
ռը նենգութիւն չը խօսին : » (Սառ .
իբ . 14 :) Եւ Երանի է Հայոց շկեղեցի-
ին , երբ որ կը նախատեն և կը հալածեն .
և անկէ սուտ տեղը ամեն չար բան կ'ը-

սեն Յիսուսի համար . (Առք . Է . 11 .)
վասն զի՞ ասկից եռքը՝ որ մեզ կ'անարգէ՝
մարդը չ'անարգեր . այլ զի՞ բառւած՝ որ
և տուաւ իր սուրբ Հոգին մեզի : (Բե-
սան . Գ . 8 :)

1852 սեպտ : ՈՒ . Տ . Ս . Ո .

Աշխերս՝ յանուն թարգմանաց
կառուցեալ Դպրոցին , որ
է յօրեագիւլ :

ՀՈՒՏԵՐԻ ՏԵՐՈՒՆՍԿԱՆ ԱՆՕԹՔԸ.

ԲԱԼԱՑԵԱԱ ԱՆԴԻՒՔ

« Չեմ կրնար աղօթքը ըսել, ի՞նչեւ | Հուտ
» պէր . Դէրդ դշովն տէմ գրած մէջ գրտին մէջ
» առանց միանգամայն անձքը կարդալու :
» Երբ որ Առուբ Ելշի անուն չո ըսելու ըւ-
» լամ, պէտք է որ միանգամայն ըսեմ,
» անիծեալ, բարապարտեալ, նախառեալ ըւլայ պա-
» պահանենեցուն և բոլը չո անունդ հայկոյողնե-
» ըւն անունը : Երբոր Ելշիցէ արքայութիւն
» չո ըսելու ըլլամ, պէտք է որ միանգա-
» մայն ըսեմ, անիծեալ բարապարտեալ ըւլայ
» և կործանի պապականութիւնը և Երկրին ամեն
» ան իւսդառութիւններն ու անընդհանութիւններն ,
» որոնք չու բարգառութեանդ տէմ են : Երբ
» որ Ելշին կամք չո ըսելու ըլլամ, պէտք
» է որ միանգամայն ըսեմ. անիծեալ, բա-
» րապարտեալ ամօնապարտեալ ըւլան և ոչնչան
» պապականեցուն ու չու կամացը և իորհրդացը
» տէմ ըւլընեցուն մասնունքներն ու խորհուրդ-
» ները : Այսուգիւ ամեն օր անդադար ա-
» սանկ կ'աղօթեմ թէ բերնով թէ մըտ-
» քով . Քրիստոսի ամեն հաւատացեալ-
» ներն ալ ինձի հետ ասանկ կ'աղօթեն ,
» և աղէկ ալ գիտեմ որ աս աղօթքնիս
» կը լսուի : (ՏըԵլշոյի մարդասպանին տէմ
» ըսուած գրտին մէջ . պէս առ Ակֆելք . գիրք .
» թ . ԳԼ . Ժ . 448 . 449 :) Քաղը-ած Հայե-
» րէն | ու-պէրի վարուց պապամութենէն :

ՊԱՏՃԱՌ ԶԵՌՆԱԲԿՈՒԹԵԱՆՍ

ԱՅՍՈՐԻԿ

Չե թէ իբրև նոր երեան կը հանեմք
Ճշմարտութիւնը , պատաժանելով յայտ-
նեալ ստութեանց և զրաբարտութեանց ,
որ արդէն սուրբ Հայրերը բոլոր իրենց
գրաւոր աշխատութիւնները աս բանե-
րուն վրայ պարապեցուցած կը թուին ,
հապա որ՝ ՚ի հարկէ ստիպեալ ։ զնուա-
կան Ազգակցի մը աղերսներովք մեր աս
մէկ փոքրիկ ծառայութիւնը կ'ընծայեմք
Ազգին . լոեցընելու համար ան լեզուները՝
որ ատենէ մը ՚ի վեր կը պարտին ։ ողո-
քական կեղեցւոյ անոդամներուն բերա-
նը թէ ՞՞՞ ՚ Բան Աւետարանականին պատրա-
ստանը : ՞ Այ կրկին պատճառավա ձեռք
զարկի ժողվելու սիրամարգներուն (վար-
դապետներուն) թեւերէն թափած փե-
տուրները , և անոնցմով զարդարելով առ
թոշնակս՝ կը խրկեմ միամիտ աղաւնինե-
րու մէջ . խնդրելով Վրտուծմէ՝ որ Եղովք-
եան ագռաւին ձիւնը չը գայ իր գըլո-
խուն . . . :

* * *

ԵՐԵՎ	ՏԻՎ	ԱԼԻՊՈՒ	ՈՒՂԻՂ
19	10	սպորտաստիան	սպորտաստիան
28	14	իշխանութեան	իշխանութեանէ
"	18	կը գիտնանիք	կը գտնանիք
31	9	Ասիկայ	" Ասիկայ
"	11	մեղաց	մեղաց " "
54	5	համար	համար է՝
42	25	խոսքովանութեան	խոսքովանութեան
45	2	վարդապետութի	վարդապետութիւնն
44	18	մ՛ սապէր	մ՛ սապէր
"	19	մ՛ սապէցնէ	մ՛ սապէցնէ +
46	2	գրած	գրած
"	Ճանօլ	գատաստանէ սրս.	գատաստանի մըն ալ
		տասիխան մ'ալ	տատասիխան . . .
55	21	հայտ	հայտ
76	22	հրատարակուած	հրատարակուած
78	15	վաճ ուռյ հասկա	հասկա
80	25	Չէմ	(Չէմ

1681



2r



ՎՐԻՊԱԿՔ

<i>Երես</i>	<i>Տարբերակ</i>	<i>Պատկանական</i>	<i>Միավոր</i>	<i>Ուղիղ</i>
20	40	փիլիսոփիայից		
21	6	որ		
21	25	ինչ		
22	4		զեր	ի զեր
23	4	.		
23	15		կեղանութեան	կենդանութեան
29	24		Աստուածոյն	Աստուածոյն

